



Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԼՕԳԵՅԻՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ, ԳԻՇԳԻՏԱԿԱՆ
ԵՒ ՔԼԱԿԱՅԻՆ




ՀԻՆԳԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ
ՇՐՋԱՆ ՄԷԼՄԵԼՅ



ՅԵՐՈՒՍԱԿԱՆ
Ի ՏՊԱՐԱՆԻ ՄՐԱՌՑ ՅԱԿՈՎԲԵԱՆՑ

1870



ՀԻՆԿԵՐՈՐԻ ՏԱՐԻ
ԹԻՒ 9.

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ՍԵՊՏԵՄԲԵՐ • 30
1870.

Ա. Զ. Գ. Ս. Յ. Ի. Ն., Բ. Ս. Ն. Ս. Ս. Ի. Ր. Ա. Կ. Ա. Ն. Ե. Ի. Գ. Ր. Ա. Գ. Ի. Տ. Ա. Կ. Ա. Ն.

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն Ք

ՊԱՏԱՍԻԱՆԻՔ ԵՒ ԼՈՒԾՈՒՄՆ ԽԱՔԻՈՒԹԵԱՆՅ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵՐՈՒԹԵԱՆՅ
ԿԱԹՈՒՂՈՒԿԵ ԵՒ ԵԶՄԻԱԾՆԱԿԱՆ ԴԱՒԱՆՈՒԹԵԱՆՅ (*)

ՅԵՏՏՅ կը յայտնէ վերապատուե-
լին թէ առ քրիստոնէականներուն վը-
րայ քանի մը դիտողութիւն կ'նայ ը-
նել և պէտք է ընել, զիսն զի կ'ըսէ,
«Ըյո դիտողութիւններն իրաւայի
դանելու համար հարկ չկայ ատուա-
ծաբան ըլլալու, հապա բաւական է
առողջ միտք մը ու քիչ մը քրիստոնէ-
ական լոյս ունենալ» :

Իրան է որ առողջ միտք մը քիչ մը
քրիստոնէական լուսով կը կարողանայ

դիտողութիւն ընել շատ մը քրիստո-
նէականաց վրայ, և այն սեղիշ, սակայն
առողջ մտք մը առանց երբէք քրիս-
տոնէական լոյսի, թէև կարող է դար-
ձեալ դիտողութիւն ընել որ և է
քրիստոնէականի վրայ, սակայն թեր-
եւս բոլոր այն դիտողութիւններն ալ
թիւր ըլլան. ըստ որում, թէև միտքն
առողջ և կը յաճի ամեն կողմ, սակայն
արգէն ընտրելին ո՛րն է, այն չճանա-
չէր, ինչպէս որոշէ՝ թէ այս է կամ
այն :

(*) Շարունակութիւն, տես թիւ 8.

Իսկնք թէ դուք առողջ մտք ունենայք, և այս հաւատարիմ ըլլայ, սակայն ձեր քրիստոնէական լոյսը զոր ունենալ կը կարծէք, սրչափ որ առ ձեզ հաւատարիմ է, այնչափ ալ առ մեզ անհաւատալի է. ըստ որում ձեր պաշտօնը մեզ այնպէս կ'երեւի թէ, այսօր զՔրիստոս և աւետարան մէկ դի առած, հարց գրգերով և նոցա խօսքերով, (այն ալ սմանց հարց) կ'ուզէք և կը ջանայք որ ամեն քրիստոնէայ անհատի պաշտօնն ու պաշտամունքն ալ առ Պապն վերաբերէք: Ուր որ երեք խօսք խօսիք, երկուքն ասոր վըրայ է. հինգ խօսիք, չորսն այս է:

Դուք դեռ չէք ուզեր համոզուիլ որ ընդհանուր քրիստոնէական եկեղեցին կաթուղիկոս կամ Պապ չճանաչէր իրեն գլուխ, այլ զՔրիստոս Աստուած միայն գիտէ և կը ճանաչէ (1): Այն ինքն Քրիստոս Աստուած ընդհանուր Եկեղեցւոյ գլուխը Առա-

քեալներ որոշեց, որ երթան աշխարհի ամեն կողմն ընդհանուր Եկեղեցիին հաղորդ ընեն (1):

Ինչպէս որ ընդհանուր Եկեղեցին իրեն գլուխ ունի զՔրիստոս, այսպէս ալ իւրաքանչիւր մասնաւոր եկեղեցի ունի իւր գլուխ Առաքեալներ, և անոնց յաջորդ Հայրապետներ մինչեւ ցայսօր: Ուրիշ է կաթուղիկէ (ընդհանրական) Եկեղեցի, ուրիշ է հըռոսովմէական եկեղեցի. զոր դուք խաբեբայքդ, կ'ուզէք կարծեցնել թէ կաթուղիկէ և հըռոսովմէական միևնոյն են. այս աստիճան յայտնի սուտի մը վրայ, այդչափ պնդելնուդ համար կը թողումք որ դուք զձեզ դատապարտէք: Ենցիկնք ձեր առաջի դիտողութեանը:

1. «Աս Քրիստոնէականներուն վարդապետութիւնը ճանաչողաց վարդապետութիւնն է, հապա Եջմիածնական Հայոց Եկեղեցւոյն ընդհանուր վարդապետութիւնն է. որովհետեւ նոյն եկեղեցւոյն սորվող մասը (այսինքն ժողովուրդը) ասոնցմէ կը սորվի, ու սորվեցնող մասն ալ (այսինքն) կաթուղիկոսները, Պատրիարքները, Արքեպիսկոպոսներն, Եպիսկոպոսներն ու Վարդապետներն) աս քրիստոնէականներուն մէջ իրենց իշխանութեանը լուծութիւնը կը խօսին»:

Իսկ կ'ուզէք որ Հայոց Եկեղեցւոյն ընդհանուր վարդապետութիւնը այս քրիստոնէական անուն տեարակներուն մէջ է, և տակէ ուրիշ վար-

(1) Բեր և արդէն իսկ 'ի ձեզ հեռ և նախանձ. ոչ ապօրէն մարմնաւոր էք' և ըստ մարդկան գնայք Յորժամ ասէ որ 'ի ձեռն' ևս պօղոսեան ևս, և միւսքն թէ ևս ապօղոսեան ոչ մարդիկ էք. իսկ արդ' ով է պօղոսն, և ով է ապօղոսն Պաշտօնեայք' ուրովք հաւատացէքն. Ան իւրաքանչիւր որպէս և սէր ետ: Կս անկեցի, ապօղոս չուր ետ, այլ Աստուած անձեցոյց: Աստուհետեւ ոչ այն ինչ որ է' որ անկեացն, և ոչ այն' որ զջուրն ետ, այլ որ անձեցոյցն Աստուած: Բր անկեացն և որ զջուրն ետ մի են. բայց իւրաքանչիւրք զիւր վարձս առնուցու ըստ իւրում վաստակոց: Չի Աստուծոյ գործակից եմք: Աստուծոյ արգիւնք էք: Աստուծոյ շինած էք: Աստ շնորհացն Աստուծոյ որ սուեալ են ինձ, իրբեւ խնատուն ճարտարապետ հիմն եղի. բայց այլ է' որ շինեն. այլ իւրաքանչիւրք զգոյշ լինի թէ 'բոլորն շինիցէ: Չի հիմն այլ որ ոչ կարէ գնել քան զեղեայն' որ է 'իստոս Քրիստոս: Եթէ որ շինէ 'ի վերայ հիման այսորիկ սակի, արծաթ, ականա պատուականս, փայտ, խոտ, եղեգն, իւրաքանչիւր գործն յայանելոց է. զի օրն ընտրեացէ. զի հրով յայանելոց է. և զիւրաքանչիւր գործն զհարդ և իցէ' հուրն փորձեացէ: Եթէ ուրուք գործըն շինեաց' կայցէ, վարձս առցէ. և եթէ ուրուք գործն այրեցի' սուժեացի. բայց ինքն կեցցէ. այլ այնպէս' որպէս թէ 'ի հուր: Ա. կղ. Բ. Գ. 5-15:

(1) Երթաք յաշխարհ ամենայն, և քարոզեցէք զուստարանն արքայութեան ամենայն արտրածոց. որ հաւատացէ և մկրտեցի' կեցցէ, և որ ոչն հաւատացէ' դատապարտեցի: Մատ. Ժ. 2. 15:
Գնացէք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսս յանուն Հոր և Որդւոյ և Հոգւոյ Սրբոյ, ու սուցեք նոցա պատմել զասմնայն զոր ինչ պատու իրեցի ձեզ: Մատ. Ի. Ը. 19:

դապետութիւն չունին . կը սխալիք . վասն զի Հայոց Լիկեղեցին տակաւին ուրիշ շատ ընդարձակ մատենաներ ալ ունի , որոնց մէջ պարունակուած ընդարձակ վարդապետութիւնները այս բրիտաննեականներուն մէջ պարունակուած չեն : Թերեւս Հռովմէականաց մեծօրիւր և բազմահատոր աստուածաբանութիւններուն բազդատելով այդչափ առ ոչինչ համարած էք Հայոց եկեղեցւոյ վարդապետութիւնը . սակայն եթէ այսօր աստուածաբանութեանց աւելորդ շաղփաղ փութիւնները մէկ դի հանուին , կարծեմ թէ անոնց վարդապետութիւնը նուազ պիտի ըլլայ քան զՀայոցը (1) : Հայոց Լիկեղեցւոյ ընդհանուր վարդապետութիւնը իր ընդունած ամեն վարդապետական գրքերուն մէջ պարունակուած է , այն վարդապետական գրքերուն , որոնք հին Լիկեղեցւոյ վարդապետութեանը վրայ աւելին որ նոր վարդապետութիւններ ալ չեն ընդուներ :

Գործեալ կ'ըսէիք որ Հայոց Լիկեղեցւոյ սորվող մասն ասկէ կը սոր

(1) Լատիներէնէ թարգմանուած Բարդուէի Աստուածաբանութիւն անուն մեծ հատորը կարգացրինք . բայց գիտեն որ , եթէ մէկ կիտի վրայ կը խօսի որ Աստուածաբանութիւնն ընթերցման եւսանողը կ'աւելցնէ , քան կէտի վրայ ալ կը խօսի որ ընթերցողը բոլորովին կը խորշնցնէ : Արդին օրերս չենուած և հրատարակուած Աստուածաբանութիւններն ալ կարգացրինք ըստ ամենայնի կը համուզեն , թէ նոյն կէտերուն վրայ խօսող հին Աստուածաբանութիւնները կարգաւոր սրչափ պատկառած են հեղինակները : Հայոց ազգը Լատիներէն չգիտնալու բարեբաղդութիւնն ունեցած է , որ դեռ հայերէնի չթարգմանուած Լատիներէն բազմութիւն Աստուածաբանութեանց զուր և չազդարձ զազրաբանութեանց ընթերցումէն ազատ մնացած է : Թէ և ինքը չկարգացած՝ սակայն կը ցաւի և կը միտնարուի Հայոց եկեղեցին , երբ կը լսէ թէ , այն Լատիներէնէն հայերէնի թարգմանող Աստուածաբանները այն վատթար զազրաբանութեանց մէջ շատ լսելով , աւելի խոհեմութիւն ըրած են :

վի . ինչէն կ'ապացուցանէք որ միայն ասկէ կը սորվի ժողովուրդը : Եւ ոչ մէկ բանով կրնաք ապացուցանել ասկայ . վասն զի եթէ մենք ժողովուրդը գիտենք և կը ճանաչենք , տեղ կայ որ ժողովուրդը բաւական գիտէ Լիկեղեցւոյ դաւանութիւնը , տեղ կայ որ նուազ , տեղ ալ կայ որ չգիտէր և ճշմարիտ Լուսուծոյ կ'երկրպագէ : Եւ այս Հայոց ժողովրդոց իրենց դաւանութիւնը չգիտնալուն վրայ չզարմանայք ամենեւին , վասն զի հռովմէականաց մէջ ասոնցմէ աւելի տգէտները կան , և շատ : Եւ դաւանութի սորվող ժողովուրդն ալ ի՞նչ սորված է որ , բայց միայն , « Հռովմէն դուրս փրկութիւն չկայ : Երբ Պասին աղօթէ , քաւարանի հոգիները բոլոր արքայութիւն կ'երթան : Պասին արձակածը Քրիստոս չկրնար կապել , կապածն ալ չկրնար արձակել : Պասին անուանը չյուսացողը արքայութիւն չկրնար երթալ : »

Լսոնցմէ աւելի կամ տարբեր դաւանութիւն մը չեն գիտեր : Վայ այն եկեղեցւոյն որոյ վարդապետն այսպէս կը վարդապետէ , և ժողովուրդին ալ այսպէս կը հաւատայ : Գիտենք այնչափ Լատին վարդապետներ , որոնք հայ վարդապետներ տեսած աւտեննին կ'ափսոսան հազար գթասիրութեամբ . գրականին կը շարժեն ու կ'ըսեն , « Լիսնա որ յամառած են այսպէս , և չեն կրնար ընդունիլ պապին իշխանութիւնը , և դժոխք պիտի երթան » : Արովհետեւ այսպէս իրենց կ'աստուածաբանեն , զարմանալի չէ երբ իրենք ալ այսպէս սորվին :

Գանի որ ձեր մէջ այսպէս է , ինչո՞ւ չէք ուզեր համոզուիլ որ ժողովուրդ մը առ հասարակ եկեղեցւոյ ամէն վարդապետութիւնն ու դաւանութիւնը լիովին սորվիլ դժուարին

է. և Հայոց եկեղեցւոյ իւր ժողովրդեան համար հնարած մասնաւոր քրիստոնէական վարդապետութիւնը իւր ընդհանուր վարդապետութիւնը կ'ուզէք ճանչցունելը :

Արսէք որ «սորվեցնող մասն ալ ատնց մէջ իրենց իշխանութեանը լըրութեամբը կը խօսին» . մենք չենք հասկնար ձեր միտքը . արդեօր ըսել կ'ուզէք թէ միայն այսչափը սորվեցնելու իշխանութիւնն ունին , կամ թէ աս քրիստոնէականներուն տպագրութիւնն հրամայելովին , միւս բոլոր վարդապետական գրքերն 'ի բաց առած կ'ըլլան : Արձեալ զձեզ կը խաբէք . սորվեցնող մասն անոր վաւերացումը կուտայ անոր մէջինը ուսանողաց մէկ մասին բաւական գալուն համար . անկէց աւելի բավանդակութիւն ունեցող մէկ ուրիշ քրիստոնէականի մ' ալ տպագրութիւնը կը հըրամայէ , այն ալ ուսանողաց միւս մէկ մասին համար . և թերեւս այս միւսներուն ունեցած վարդապետութեանց մէկին ունենայ կամ միւսն չունենայ : Այլ այս մէկ մասին կամ միւս մասին համար , որ կ'ըսենք , ոչ թէ անոնցմէ ոմանք այս ինչ վարդապետութիւնը սորվելու են , կամ ոմանք այն ինչը , այլ թէ ոմանք այնչափ միայն սորվելու . բաւականութիւնն ունին , ոմանք քիչ մը եւս աւելի . ոմանք ալ աւելի , իրենց ձրից կամ շնորհացը համաձայն :

Այլ ի՞նչ առթիւ հարկ պիտի համարիմք թէ , որ և է քրիստոնէական աստուածաբանութեան բոլոր վարդապետութիւնն ալ բովանդակելու է : Աւանելու կարողութիւնը մարդկանց մէջ շատ աւելի ստորձաններ ունի : Այս ստորձաններու չափը ուսանելի գիտութեանց ալ ստորձան որոշած է . այսինքն ոմանք երկու կը

պարունակեն , ոմանք երեք , ոմանք չորս : Սակայն դուք այսօր թող լով ընդհանուր վարդապետութիւնը Հայաստանեաց եկեղեցւոյ , մասնաւոր վարդապետութիւններն ընդհանուր առնելով , կ'ըստիպուիք ձեր այս գործին մէջ մասնաւորէն ընդհանուր հետեւցընելու սխալմանց մէջ իյնալ միշտ :

Առաջին գիտողութեամբ ժամաւորն ընդհանուրի աւել առնելն հասկնալէ ետքն , անցնինք երկրորդ գիտողութեանը որ կ'ըսէ .

2. «Թէ բողոքականք , թէ հռովմէական ուղղափառք սուրբ գիրքն իրենց հաւատոյ աղբիւրը կ'անուանեն . բայց չենք կրնար ըսել թէ , ուրեմն բողոքականք ու կաթոլիկեայք նոյն հաւատքն ունին . վասն զի իրենց հաւատացածը կամ չհաւատացածը Ս. Վիրքէն չենք կրնար իմանալ , հասկնալ իրենց սուրբ Վիրքին տուած իմաստէն կամ մեկնութենէն , զորն որ իրենց վաւերական գրուածոց կամ հանգանակներուն մէջ փնտռելու է» :

Շատ աղէկ . սուրբ Վիրքն ամեն քրիստոնեայ աղգերու հաւատոց աղբիւրն ըլլալով հանդերձ , գրեթէ այն ամեն քրիստոնեայ աղգերու ալ հաւատոց տարբերութիւնը ձեր այս բանը կը փաստաբանեն : Վերայ այս ամենայնի հետաքրքրութեան սրժանի է սա կէտը , որ տասնեկներ դարեան քրիստոնէական Արկեղեցին իւր գրեթէ չորս հինգ դարերուն մէջ միայն հաւատոց միութիւնն ունէր . և այնուհետեւ հաւատոց տարբերութիւնն սխալ քրիստոնեայ աղգաց մէջ : Այլ հաւատոց տարբերութիւն ըսելով պիտի չհասկնամք առաւելութիւն , այլ թերահաւատութիւն : Այլ այս թերահաւատութեան ծագման սկզբան սխալութիւնը պի-

տի տեղեկացնէ զմեզ . և ոչ թէ խաբէքայից շաղփաղփու թիւնները :

— Պատմութիւններն ինչպէս կը տեղեկացնեն զմեզ այս թերահաւատութեան ծագմանը, երբ և ուր ըսկըսած և արմատ արձակած :

— Պատմութեան տուած իսկ տեղեկութիւնն է որ մինչեւ չորրորդ դարու վերջերն ու հինգերորդին ըսկիզբները Վրխտաննական եկեղեցին այնպէս միացած էր, որ քրիստոնէական հաւատոյ ըրող հետզհետէ կը ծագեր և կը ըստաւորէր . սցն օրերուն և տարիներուն մէջ արեւելեան և արեւմտեան բառերն եկեղեցւոյ համար նըշանակութիւն չունէին . այլ եկեղեցին մի էր և ընդ որոնս երկրի տարածական (1) . Այն այս ժամանակներու մէջ Հռոմէ իրեն պատուունեցաւ Ալեան հերձուածապետը, որ քրիստոնէական Ակեղեցւոյ խոնարհական դրութիւնն ու միացեալ վիճակն իրեն բուականացուցիչ չգտաւ . ուստի խորհեցաւ որ քակէ Ակեղեցւոյ այս միութիւնը և բարձրանայ ինքը բազմութեան բով : Այս այս փառատիւրութիւնն ինչէն յառաջ եկաւ, եթէ ոչ թերահաւատութեանն :

Վասն զի Տերջ խոտացած պըսակին և աթոռոյն վրայ երբէք յոյս չունենալով, Փարիսեցւոց ու Վարաց աթոռն իրեն համար առաւել պատուականագոյն ընտրեց : Այս ահա ըսկըսաւ առաջնութեան և յեանութեան ինդիրը . Հռոմէն ըսաւ թէ ինքն է մեծ, վասն զի Պետրոս հոն է . Վաղդէացին ըսաւ, թէ մեծ ինքն է, վասն զի Պետրոս առաջին անգամ Անտիոքայն է սկիզբն, հապտ Հռոմայն : Յոյնն ալ ըսաւ որ քանի որ ինքն Անդրէաս առաքեալ ունի և Յովհաննէս սուեւտարանիչ, մեծ ինքն է . տակաւին շատ խօսքեր ու փաստեր, ամէն ոք իւր սրտին մէջ Ալեոնի հոյ կայծը բորբոքած, առաջնութիւնն իրեն սեփականելու փաստեր կը հնարէին : — Հայն ինչ ըսաւ . — ըսաւ, դուք մեծ էք կամ փոքր, մեզ հետ մասն չունիք, վասն զի դայթակղութիւն եղայք Ակեղեցւոյ :

Միևնոյն սկզբունքէն երկու տարբեր հետեւութեանց մին թիւր է անշուշտ . և այսօր ալ ճշգիւ կը խօսի Արարատուեկին, թէ սուրբ Վիրքն հաւատոց աղբիւրն ըլլալով բողոքականաց և հռոմէականաց հաւատքը մէկ է շինք կրնար ըսել, վասն զի աղբիւրը մէկ ըլլալով հանդերձ, ըստ որում նոյն աղբիւրէն յագեցողը խաբէքայ էր, ուրիշ տեսակի փոխեց իւր ընդունածը, ըստ որում արդէն իւր սրտին մէջ ծագած է Ակեղեցւոյ հակառակ ոգին . Ակեղեցւոյն ականջին խօսող Աւետարանին խօսքերը իւր մըտայն յարմարցնելու փաստեր կը խորհէր և կը հնարէր : Աւետարանի խօսքը թէ « Դու ես վէմ, և ՚ի վերայ այդք վիմի շինեցից զեկեղեցի իմ » , կը մեկնեն թէ Պետրոս Հռոմէ պիտի երթայ, եւ Հռոմէ եկեղեցիներու գլուխ պիտի ըլլայ : Դատ աղէկ իմաստ, շատ քաջ մեկնութիւն :

(1) Յայն առաջ մատենան աշակերտքն առ Յիսուս, և ասնն . ո՞վ իցէ ՚ի մեջ մեծ յարգալութեան երկնից : Եւ կոչեաց առ ինքն Յիսուս Գեառուկ մի, կոչոց զնա ՚ի մէջ նոցա . և ասէ . ու մէն ասեմ ձեզ, եթէ ոչ զարձիք և եղիլք ի բրն զմանկտի . ոչ մատնիցէք յարքայութիւնն երկնից : Մատթ . ԺԸ . 1-2 :

Հարցանէր զնոսա . զինչ վիճէիք զճանապարհայն ընդ միմեանս : Եւ նոցա ըսաւ իննէին . քան զի ընդ միմեանս վիճէին ՚ի ճանապարհին թէ ո՞վ իցէ մեծ . . . Եթէ ք կամի առաջին ընել, եզիցի ամենեցուն կրտսեր և ամենեցուն պաշտ նեւոյ : Մարկ . Թ. 32-33 :

Որպէս զի եկեղեցւոյ նոյնի դարուց մէջ ինչ վիճակ և դրութիւն ունենալն յայտնի ընէ : Ս . Աթոռս խորհած է Եւսեբիոսի եկեղեցական պատմութիւնը տարագրութեամբ . ՚ի ըստ ընծայել . — որ յայտնի կ'ընէ ստուգութեամբ իւր ժամանակի պատմական գէղարկին արձանագրելով :

Այս մեկնութեան խաբէութիւնն ու պատրանքն ան մտքերը պիտի իմանան բացորոշապէս, որոնք գիտեն թէ եկեղեցւոյ միութիւնը կը մեկնէր որ, այն ըսուած վէժն է Պետրոսի դաւանութիւնը և ոչ ինքն Պետրոս. և ինչ էր դաւանութիւնը:

— Գու ես Վրիստոսն որդի Ատուծոյ կենդանւոյ (1): — Անցնինք դիտողութեան միւս կէտերուն:

«Ասանկ ալ Աջմիածնական եկեղեցին կաթողիկէայ ուղղափառաց հետ չէ թէ մինակ Ս. Գիրք, հապա նաեւ աւանդութիւն (այսինքն Ս. Հարք) կ'ընդունի. բայց թէ կաթողիկէայք և թէ Աջմիածնական Արքեպիսկոպոսիտոս իրօք ինչ հաւատք ունին. այսինքն ինչ կը հաւատան ու ինչ չեն հաւատար: Ս. Գիրք ու Ս. Հարք առջեւնիս բանալով չի մացուիր, հապա նայելով թէ ինչ կերպով կաթողիկէ հաւովմեախան եհեղեցին սուրբ Գիրքն ու սուրբ Հարքը կ'իմանայ ու կը մեկնէ, և ինչ կերպով Աջմիածնական Արքեպիսկոպոսիտոս: Այս կերպը կամ ի մաստը կամ մեկնութիւնը, ինչպէս կաթողիկէայ ուղղափառաց քով, սասանկ ալ Աջմիածնական Արքեպիսկոպոսին նկատմամբ աս եկեղեցւոյն բարձրագոյն իշխանութեանէն կամ հեղինակութեանէն յառաջ եկած գրուածներուն մէջ մինակ փնտռելու է: Ուստի աս կողմանէ ալ վերոյիշեալ քրիստոնէականները մեծ նշանակութիւն ունին: Այս քրիստոնէականներէն կ'որոշուի, որ Աջմիածնական Արքեպիսկոպոսիտոս իր սեպհական եղող վարդապետութիւնը որն է և»

Այն կը խօսիք որ Ս. Գիրքն առջեւնիս առնելով հաւատք չի մացուիր,

նոյնպէս Ս. Հարքն առնելով ալ. սակայն այն տեղ կը խանգարի ձեր խօսքին կարգը որ կ'ըսէք թէ Աջմիածնական Արքեպիսկոպոսիտոս հեղինակութիւնները այն ձեր ճանաչած քրիստոնէականներն ըլլան: Այս քրիստոնէականները չէ թէ այսօր սկզբնաւորեցին հեղինակները, և Հայոց Արքեպիսկոպոսիտոս ալ այսօր ունեցած եղաւ, այլ Հայոց Արքեպիսկոպոսիտոս արդէն ունեցած վարդապետական գրուածքներէն վերջին օրերը համառօտեցին և այն քրիստոնէականները յօրինեցին. որմէ թերեւս դուք տեղեկութիւն չունենալով գուցէ իրաւունք ունենայք այդ մասին արդարանալ: Արդէն հետըզհետէ քրիստոնէականներէն մէջ բերած հատուածքներնիդ և անոնց վրայ ըրած դիտողութիւննիդ պիտի տեսնեմք և իմանամք: Հիմա այսչափը միայն կը գիտցնեմք որ, մասնաւորն ընդհանուրի տեղ առնողն արդէն ինքը սխալած կ'ըլլայ, եթէ ոչ իւր սկզբանն հետեւութիւնը: Անցնինք երրորդ դիտողութեանը:

3. «Թէ որ է Աջմիածնական Արքեպիսկոպոսիտոսի վարդապետելու ատեն, ի Վրիստոսէ Արքեպիսկոպոսիտոս խոստացուած անսխալականութեան պարգեւն ունի, այսինքն բարեխօս Հոգին սուրբ իրեն օգնական է, հարկաւ դնէ աս քրիստոնէականներուն մէջ աս անսխալութիւնը պիտի երեւայ. նախ՝ որովհետեւ ասոնք է Աջմիածնական եկեղեցւոյն ամենէն բարձր իշխանութեամբը վաւերացած ու հաստատուած գրուածներն են. երկրորդ՝ թէ որ աս քրիստոնէականներուն մէջ անսխալութիւն կոյ նէ, ան ատեն միւնակ ժողովուրդը Ատուծոյ առջեւ պարտական կ'ըլլայ աս քրիստոնէականներով իրեն առջեւը գրուած վարդապետութիւնը հաւատար: Ուր որ

(1) Պատասխանի ետ Միմն Պետրոս և ասէ ցնա. քու ես Վրիստոսն որդի Ատուծոյ կենդանւոյ: Մատթ. Ժ. 2. 16:

անսխալ վարդապետութիւնն չկայ , հոն հաւատալու ալ պարտականութիւնն չկայ :

Մենք եկեղեցին անսխալ գիտենք ըստ որում խոստացաւ իրեն Վրիստոս . “ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս մինչեւ ՚ի կատարած աշխարհոյ . Սաղմ . ԻԸ . 20 :

“ Աթէ սիրէք զիս զպատուիրանն իմ պահեմիք : Այլ ես աղաչեցից ըզ Հայր , և այլ մխիթարիչ տայէ ձեզ , զի ընդ ձեզ բնակեսցի ՚ի յաւիտեանս . Օհոգին ճշմարտութեան , զոր աշխարհս ոչ կարէ ընդունիլ , զի ոչ տեսանէ զնա , և ոչ ճանաչէ զնա . բայց դուք ճանաչէք զնա , զի առ ձեզ բռնակեսցի և ընդ ձեզ եղիցի : Այլ թողից զձեզ որքս , գամ առ ձեզ . փոքր միւս եւս՝ և աշխարհս ոչ եւս տեսանէ զիս , բայց դուք տեսանիցէք զիս . զի ես կենդանի եմ , և դուք կենդանի լինելոց էք : Յոյնմ աւուր գիտաօջիք դուք՝ զի ես ՚ի Հօր իմում՝ և դուք յիս , և ես ՚ի ձեզ : Ար ունի զպատուիրանս իմ և պահէ զնոսս , նա է՝ որ սիրէ զիս . և որ սիրէն զիս , սիրեսցի ՚ի հօրէ իմմէ , և ես սիրեցից զնա , և երեւեցուցից նմա զիս ” : Յով . ԺԴ . 15-21 :

“ Աթէ կայցէք յիս , և բանք իմ ՚ի ձեզ կայցեն , զոր ինչ կամիցիք , լինիցի ձեզ Դուք բարեկամք էք իմ , եթէ առնիցէք . զոր եսն պատուիրեմ ձեզ : Այլ եւս կոչեմ զձեզ ծառայս . զի ծառայն ոչ գիտէ զինչ գործէ տէրն նորա : Այլ զձեզ կոչեցի բարեկամս , զի զամենայն՝ զոր լուայ ՚ի Հօրէ իմմէ , ծանուցի ձեզ ” . Յով . ԺԵ . 7-15 :

Ասոնք և ասոր նման շատ խօսքեր ըրն Աւետարանին՝ մեզի կը հաստատեն Ակեղեցւոյ անսխալութիւնը . և Հոգին սուրբ կը յիշեցը

նէ եկեղեցւոյն՝ ինչ որ Վրիստոս Ակեղեցւոյ գլուխը սորվեցոյց (1) . ուս Ակեղեցւոյ վարդապետութիւնն անսխալ է , Վայց որ վարդապետութիւնը , այն վարդապետութիւնը , զոր Տէրն մեր ինքնին խօսած է և պատուիրած , և Հոգին սուրբ կը յիշեցնէ Ակեղեցւոյն : Թէ և Տէրոջ ըսած ամեն խօսքերը չեն որարունակեր աւետարանին մէջ յայտնի գրուած , սակայն Ակեղեցւոյ վերաբերեալ ամէն վարդապետութեանց սկզբունքն անպատճառ կայ : Վարդապետութիւնն մը որ այն սկզբան համաձայն է , անսխալ է . վարդապետութիւնն մը որ այս սկզբան չհամաձայնիր , անսխալ ընդունելու համար մտացիներ պէտք են : Վարդապետութիւնն մը՝ որ այս սկզբան չհամաձայնելովը անսխալութեան շնորհէն զուրկ է , ո՛ւր կը մնայ հասրա երբ այս սկզբան ալ հակառակ ըլլայ այն վարդապետութիւնը :

Հռովմայ եկեղեցին իւր սխալները կը ցուցնելու համար մէկ դարէն աւելի է որ զինքը անսխալ ցուցնելու համար՝ տգիտաց վիսյուլութեամբ իւր քահանայապետին անսխալութիւնն հաստատել կը ջանայ : Հայոց Ակեղեցին այս տեսակ ջանք մը ըրած չէ մինչեւ ցայսօր . եւ անսխալութեան շնորհքէն զուրկ չըլլալուն համար , միշտ իւր վարդապետութիւնը Աւետարանի սկզբանցն համաձայնեցնել ջանացած է , և համաձայնեցուցած : Ակեղեցական անհատ մը խաբուելով կամ չգիտնալով , Ակեղեցի սխալած չըլլար : Հայաստանեայց Ակեղեցւոյ վարդապետութիւնները Աւետարանին սկզբանցը վրայ միշտ յեցեալ են ,

(1) Իսկ մխիթարիչն Հոգին սուրբ՝ զոր առ սրեացէ Հայր յանուն իմ , նա ուսուցէ ձեզ զամենայն և յիշեցուցէ զամենայն զոր ինչ ասացի ձեզ : Յով . ԺԴ . 46 :

այն վարդապետութեանց սրբունակող բարբերէն քաղուած քրիստոնէականները բարբ ուղիղ են և անսխալ :

Կտուած միայն անսխալ է, սրմէ հետեւութիւն է անշուշտ, թէ Կտուածոյ խօսքն ալ անսխալ է, որովհետեւ Եկեղեցւոյ խօսքը միշտ Կտուածոյ խօսքերէն առնուած է, ուստի Եկեղեցւոյ խօսքն ալ անսխալ է, Բայց երբ Եկեղեցին Կտուածոյ խօսքերէն դուրս կը խօսի, անիկա անսխալ չի կրնար ըլլալ : Ենչտօի մը խօսուածքը նմանապէս, ո՞վ գիտէ ուրիշ անձ է, անոր վաւերականութիւնն Եւտարանի սկզբունքէն միայն կրնայ հաստատուիլ :

Պանք չորրորդ գիտողութեան .

4. « Թէ որ Եմիածնական եկեղեցին իրաւցնէ անսխալութիւն ունի, և իր անսխալութիւնն ինչպէս ըսեմք, սա քրիստոնէականներուն մէջ պիտի երեւնայ, չկրնար ըլլալ որ սա քրիստոնէականներէն մէկուն խօսքը մէկալին խօսքին դէմ ելլէ . կամ սա ժամանակուան քրիստոնէականը՝ մէկալ ժամանակուան քրիստոնէականին ըսածին հակառակ գայ . կամ սա տեղոց քրիստոնէականը մէկալ տեղաց քրիստոնէականին ներհակ ըլլայ . որովհետեւ Հոգին սուրբ ամէն ատեն ու ամեն տեղ մի և նոյնը կը խօսի » :

Ենչ Հայաստանեայց Ս. Եկեղեցին ունի անսխալութիւն, ինչպէս որ վերը ըսինք . իւր քրիստոնէականներուն մէջն ալ կ'երեւայ իւր անսխալութիւնը . դուք որ Հայաստանեայց քրիստոնէականներուն խօսքը իրարու դէմ ելլել կը կարծէք, այնպէս չէ, ինչպէս որ հետոյհետէ յառաջ երթալով ալ պիտի տեսնեմք : Ես սխալը կամ լաւ ևս է ըսել թէ, ըստ թիւնը Հոգիմէական քրիստոնէականներուն և վարդապետական գրքե-

րուն մէջ միշտ և անպակաս գտնուած են ամբարտաւանութիւնն իրենց ոգւոյն վրայ տիրած դարերէն ՚ի վեր : Երենց ընդունած աւետարանի մեկնութիւնները, որոնք նախնի ժամանակները գրուած են և ընդունուած, կը մեկնեն թէ Եւտարանի մէջ « դու ես վէ՛մ և ՚ի վերայ այդը վիմի շինեցից զեկեղեցի իմ, և դու ըսեմք դժոխաց զնա մի յաղթահարեցեն » խօսքը Պետրոսի դաւանութեանն համար ըսած է Կտուած . և այժմու քրիստոնէականները և ոմանք աստուածաբանք ուղղակի Պետրոսի անձին վրայ կը մեկնեն, թէ Վրիտանիայի եկեղեցին Պետրոսի անձին վրայ շինուած է : Եսեւ է որ Հոգին սուրբ լատինաց կամ Հռոմեաց Եկեղեցւոյն մէջ առաջին ժամանակն այնպէս խօսած էր, հիմա ալ այնպէս կը խօսի : Եւ այս ինչու, վասն զի նոր աստուածաբաններն ու վարդապետները այսպէս կ'ուզեն, և այսպէս աւելի յարմար կուգայ աւետարանն իրենց մտքին :

Ձեր նախադասութեամբը ձեզի կը հարցնեմք, ինչու լատինական արդի գրուածքները նախնի Եկեղեցւոյ և Եւտարանի ժամանակի գրուածքներուն կը հակառակի :

Կտուածաբաններ շատ կան, սակայն դուք չէք կրնար խօսիլ նոյն պատասխանները . հասցա՛ նոյն ինքն ձեզ հարցնալիս :

Հոգին սուրբ ամէն ատեն ու ամեն տեղ միևնոյն կը խօսի, բայց լատինաց Եկեղեցւոյն մէջ երեկ ուրիշ այսօր ուրիշ կը խօսի, Ենչինք հինգերորդ գիտողութեանը :

5. « Եմիածնական Եկեղեցին ըստեպ կը վկայէ, թէ իրեն հաւատքը կաթոլիկէ Հռոմէական եկեղեցւոյ հաւատքէն ամենեւին տարբերութիւն մը չունի » :

Մենք որ Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջն ենք, այդ տեսակ վկայութիւն մը մինչեւ ցարդ չեմք գիտեր. դուք ալ սերկէ՞ առած էք անիկա զուրյա՞ծ չէք. հետեւաբար հիմա ալ տակաւին չենք գիտեր այդպիսի վկայութիւն մը: Ինդ հակառակն Հռովմայ եկեղեցին որ այսօր կը տօնէ Եւլանը՝ մեծ անուանելով և իրեն համար վերականգնիչ դաւանելով, Հայաստանեայց եկեղեցին կը նշովզգայն: Հայաստանեայցս Ս. եկեղեցւոյ Հռովմայ եկեղեցիէն ունեցած տարբերութիւներու մէկ քանին տակէ յառաջ ալ ըսինք. հիմա ալ կ'ըսենք. Հայաստանեայցս եկեղեցին Հռովմայ եկեղեցիէն կը տարբերի. Հայաստանեայց եկեղեցին սուրբ է, իւր Վրլխոյն Վրիտտոսի միացած է. մինչդեռ Հռովմայն Պապի հետ միացած է: Քանի քանի տարբերութիւններ տակաւին, որոնց և ոչ մին ունեցած է Հայաստանեայց եկեղեցին, և ոչ ալ պիտի ունենայ:

«Մասնաւորաց գրուածոց մէջ գուցէ ներուի՝ թէ որ աս կերպ տարբերութիւն մը տեսնուի ոչ»:

Թէ՛ մասնաւորաց և թէ՛ ընդհանուր վարդապետութեան առդէն տարբերութիւնն ՚ի հարկէն է, և սպաւադաւան եկեղեցիին ներողութեանը հարկ չից. վասն զի չեն սպասեր իրեն կարծած այդ ներողութիւնը կամ աննեւրողութիւնը Հայաստանեայց եկեղեցւոյն վրայ երբէք ազդեցութի մը չունին: Տկարամտութեան տալը է որ իբրեւ թէ աննեւրողութիւն ցոյց տալով կ'սպաւնայք ըսելով.

«Թէ որ աս քրիստոնէականներուն մէջ սրնք՝ Վրիտտոսի եկեղեցւոյն ընդհանուր վարդապետութիւնն ու հաւատքը կը սրտունակեն, իրաւցընէ կաթմուղիկէ Հռովմական եկե.

ղեցւոյ վարդապետութենէն տարբեր վարդապետութիւններ գտնուին, ալ բնական կերպով հարկ է որ ամեն մարդ ըսէ թէ Վրիտտոսիական Հայոց եկեղեցին իրօք կաթմուղիկէ հռովմական եկեղեցիէն հաւատոյ կողմանէ տարբերութիւն ունի: Ըս տարբերութիւնն ինչպէս ամեն աւուղ միտք պէտք է տեսնել, մինակ մէկ հաւատոյ մասին մէջ ոչ բլլայ բաւական է ոչ:

Երբ անգամ մը յիշէք, թէ Հայաստանեայց եկեղեցւոյն ունեցած յոյն առ Վրտուած է, և Հռովմական եկեղեցւոյն առ Պապը, արդէն բողոքովին տարբեր ըլլալը բացայայտ պիտի հասկցած ըլլայիք: Եւ ինչո՞ւ այսչափ շատ տարբերութեանցը մէջ կը պաշարուիք դարձեալ ու կ'ըսէք, եթէ այս տարբերութիւնն մէկ հաւատոյ մասին մէջ ալ ըլլայ, բաւական է: Երդէն Հռովմայ եկեղեցին հաւատոյ մասանց ընտրութիւն չգիտեր և Պապին մեծութիւնը հաւատոյ մաս համարած է. այս օրերս ալ հաւատոյ մասը եւս աւելցնելու շատ աշխատեցաւ, թէ Պապն անտխալ է, և հաւատոյ մաս է. առ մի մասն հաւատոյ թերահաւատոն ալ առ բոլոր հաւատն թերեհաւատած կ'ըլլայ, ուստի այս մօտերս ձեզ լքեցաւ. և հաւատոյ մաս մը չնդունիլ ինչպէս կարելի է որ ներէ Հռովմն Հայաստանին, Վրդ Հռովմայ ներումը ձեզ կը թողու Հայաստանեայց եկեղեցին վայելէ, միայն թէ մի մտնայք որ նա ձեզմէ կը տարբերի. մարդկային գործոց սրտահաւմը հաւատոյ մաս չհամարուիր:

«Թէ որ աս ամենն ասանկ է, կ'ըսէ, ան ասենք ի՞նչ մը խելք ունեցող մարդինքն իրեն պիտ'որ ըսէ. թէ որ աս քրիստոնէականներուն մէջն վարդապետութիւնն ամեն ասնն ու ամեն

տեղ նայն չէ, ան ատեն հոն Մատու-
ծոյ մատը չկայ. Հոգին սուրբ այն
վարդապետութիւնը սորվեցնողնե-
րուն հետ չէ : 77

Վընդունելով որ Հոգին սուրբ ա-
մեն ատեն և ամեն տեղ մի և նոյնը
կը խօսի, սակայն կը հարցունեմք թէ
ինչո՞ւ Հռովմայ Եկեղեցւոյ մէջ մի և
նոյնը չխօսիր: Թերեւս հարցնեն թէ
ո՞րն է տարբեր խօսածը : Սինչև տաս-
ներեք դարը Հռովմայ Եկեղեցւոյն
մէջ Հոգւոյն սրբոյ բղխումն ՚ի Հօ-
րէ կ'ըսուէր, այնուհետև սկսան ՚ի
Հօրէ և ՚ի յորդուոյ ըսել : Ինչո՞ւ
տասներեք դար այնպէս և այնուհե-
տեւ այսպէս :

Եւ Հոգւոյն սրբոյ բղխման ՚ի
Հօրէ և ՚ի յորդուոյ ըսելու խնդիրը որ
տասներեք դարէն յառաջ Սոստիայի
մէջ ծագեցաւ, և երկար ժամանակ
Հռովմ չընդունեց, այն ատեն Հոգին
ինչպէս կը խօսէր Հռովմայ եկեղեց-
ւոյն մէջ : Թերեւս առանց պատկա-
ռելու ալ ըսէք թէ առաջինը սխալ էր
վերջինը ուղիղ. վասն զի սրչափ որ կը
խօսիր ալ, չէք գիտեր հոգւով՝ թէ
ինչ է Եկեղեցի, ինչ է Մատարան,
ինչ է Մատրոնոս գործ և թուղթ :
Սղղունք մ'ունիք Պատր բարձրու-
ցնելու, առեր էք կերթայք. բայց
գէպ ուր. ուր որ ճանապարհն եզէրի :

Հռովմայ եկեղեցին, որ Հոգւոյն
սրբոյ բղխումնը, ՚ի Հօրէ և ՚ի յորդու-
ոյ ըլլալն ընդունեց, գիտէր արդէօք
յառաջագոյն ինչո՞ւ չէր ընդուներ :
Եւսն Վ. կը մերժէր և չէր ուղեր
որ ըսել տայ թէ, Հռովմն իր ուզած
ատենը կ'այլայլէ ու կը փոխէ Եկեղե-
ցւոյ աւանդութիւնը : Բայց իւր յա-
ջորդը փոխեց, որ ըսել է երկու պա-
պերուն տարբեր տարբեր կը խօսէր
Հոգին, տարբեր ժամանակ ու տար-
բեր անձանց մէջ :

Հռովմայ Եկեղեցւոյ ներողու-
թեան թուղթ տարու դրութիւնը,
չէ թէ քրիստոնէութեան կամասու
ուած պաշտութեան գէմ կրնայ ըլլալ
այլ և ամենեւին հեթանոսութիւն է,
մտքէ անցունելն անգամ հեթանոսու-
թիւն է, ուր կը մնայ գործադրելը,
այս ատորձանի հեթանոսութիւնը
այս ատորձանի ոճրագործութիւնը
յանձն առնող և ընդունող, թէ իւր
ժողովրդեանն ուսուցանող եկեղեցւոյ
մէջ Հոգւոյն անսխալութիւնը կը
նայք յուսալ երբեք, և եթէ յու-
սայք՝ ո՞ր երեսով :

Մտուածութիւնը որ հին օրինաց
մէջ Ք' սպանաներ պատուիրեց, նոր օ-
րինաց մէջ ալ նոյն պատուէրը սասու-
կացոյց ու ըսաւ Ք' Բարխանար : Մտնց
գործադրելու սկզբունքն ալ տուաւ,
ըսելով. — Սիրեսցես զէր Մտուած
քո յամենայն սրտէ քումմէ և յա-
մենայն անձնէ քումմէ և յամենայն
մտաց քոց, այս է մեծն և առաջին
պատուիրան. և երկրորդն նման ավին.
Սիրեսցես զնկերքո իբրև զանձն
քո — : Ինկերն անձին նման սիրելու
պատուիրանը զՄտուած սիրելու պա-
տուիրանին հաւասար կը զօրացնէ,
սրպէս զի աշխարհի մէջ մարդկան
կիանրը հանգիստ ունենայ. և ընկե-
րին վրայ սէր ունեցողն արդէն չը
կրնար ընկերին բարկանալ :

Սակայն ընդ հակառակը կը պատ-
ուիրէ այսօր Հռովմայ եկեղեցին նե-
րողութեան թուղթ տարովը, վասն
զի ընելիք յանցանքն արդէն թողու-
ցած է և կրնայ առանց երբեք վնաս
սու յանցանել : Մտն է Հոգւոյն սր-
բոյ խօսածը Հռովմայ եկեղեցւոյն
մէջ, քան լիցի :

Մտնց վրայ իրենց տեղերն երկա-
րօրէն պիտի խօսուին հարկաւ, հի-
մա շարունակութեանն անցնինք :

“ Հայաստանեայց ըսուած եկեղեցին կ'ըսէ՝ անսխալութեան՝ պարզեւր չունի : ”

Հայաստանեայց Արքեպիսկոպոստոս Երեմիայի խառնութեան պարզեւն ունի, իւր ՚ի Քրիստոսէ առած և Առաքելաց սորված ու տեսածն անփոփոխ մինչեւ ջայսօր պահելով: Հայաստանեայց եկեղեցւոյ Հայրապետը առանձին Արքեպիսկոպոստոս չէ ինչպէս Հռովմիւնը, ուստի եթէ երբէք Հայրապետի մը բրած փոփոխութիւնը կայ որ ուրիշին նա յելով բրած ըլլայ, այն եկեղեցւոյնը չէ, նա մանաւանդ Հայոց Հայրապետն ալ այնպիսի փոփոխութիւններ բրած չունին, և չեն ըներ :

Արհեստեւցնէ վերի ըսածներն, “ ուստի ալ միտքով շարժուող Հոգին սուրբն իր անսխալութեամբը անանկ եկեղեցւոյ մը մէջ պէտք է փնտռել, որն որ չէ թէ մինակ 60 տարուան միջոցի մէջ, հոգոյ տանեւութեամբ ու կէս դարու մէջ Արեւելքէն Արեւմուտք, Հիւսիսէն Հարաւ, հաղարաւոր բերնով վարդապետէ ու իր վարդապետական իշխանութեամբը հաւանուած գրուածոց մէջ և ոչ բաւ մը կամ յովա մը գտնուի, որ իրարու ներհակ ըլլայ, հասկանալի վարդապետութիւն մ' ըլլայ, որ կարող ըլլայ իրաւ յնէ Աթուղիկէ կամ Վնդհանրական ըսուել, ամէն ատեն ու ամեն տեղ նոյն ու ինքիբնէն հետ համաձայն ըլլալով : ”

Այդ ըսածնիդ ճիշդ մեր ունեցած եկեղեցին է, և ոչ թէ ձեր կարծածին պէս Հռովմիւնը, անթիւ տարբերութիւններ կան Հռովմայ եկեղեցւոյն հին և նոր դրութեանը մէջ, և ոչ այսչափ միայն, այլ և յայտնի սխալներ և անկարգութիւններ մուծուած և կը պաշտուին : Արեւելե անգամ պիտի ըսենք որ հինգ տարիէն

աւելի սարող իւրօրանչիւր Պապերու օրերը տարբերութիւններ ունեցած է, ինչպէս որ առանց պատմութեան հարկ ըլլալու ներկայ Պապին աւուր ու կենացը մէջ Հռովմայ եկեղեցւոյ կրած փոփոխութիւնները ժամանակին մարդկան ալ յայտնի են :

“ Աւստի էջմիածնական եկեղեցւոյն վերոյիշեալ եկեղեցական իշխանութեամբ հաստատուած վաւերական գրուածքներուն համառօտ բնութիւն մը ընենք տեսնելու համար :

Ա. Թէ արդեօք այս գրուածքներուն վարդապետութիւններն իրար կը բռնեն :


Բ. Թէ արդեօք աս գրուածքներուն վարդապետութիւնը կաթուղիկէ հռովմեական վարդապետութեան միաբան է :

Ախնը այն հաւատոյ մասերէն, որոնց վրայ Հայաստանեայց էջմիածնական եկեղեցին հնուցմէ կաթուղիկէ Արքեպիսկոպոստոս (մոռցրէ հռովմեական ալ ըսելու) հետ վէճ ունեցած է :

Այն քրիստոնէականներու բոլոր ըսածներն ալ իրարու կը բռնեն ինչպէս պիտի տեսնենք հետոյհետէ : Աւ Հայաստանեայց եկեղեցւոյ վարդապետութիւնը արդի հռովմեական վարդապետութեան հետ հակառակ են բոլորովին: Բայց հռովմայիքը կը սինդէթ թէ դաւանութիւնն ուղիղ է, զայն ալ հասկնալու մէկ միջոցը կայ, զոր մէջ բերելով կը հասկցունենք :

Այստեղեւ կ'սկսի բուն գործոյն :

(Շարունակութիւն)



Կ Ա Տ Ո Ն Ի

ՅԱՂԱԳՍ ԲԱՐԻՈՒԳ ԿԵՆՅԱՂԱՎԱՐԵԼՈՑ

ԹԱԳԳՄԱՆԵԱԼ Ի ԼԱՏԻՆԷ

ՅԱԿՈԲԱՅ ԴՊԻՐ ՃԱՄՃԻԶԱՏԷ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒԳՕԼՍԵՅԻՈՑ Ի ԹՈՒՒՆ ՀԱՅՈՑ

ՌՃՀԲ - 1723:

Համառու բան թարգմանչին առ,
քննիրցոյս (1):

Բազումք ստացան զանուանն կա-
տոնի: Առաջին կատոնն գլուխն և
հայր եղև Պրեկիտոսեան զորմին: Բի-
նմանէ բան վարդապետն է այսպէս.
Կատոն էր անուանի ճարտասան,
քաջ զորագլուխ և ազնիւ խորհրդ-
դական: Սմանք եւս զսա քաջ փառ-
տարան անուանեցին, վասն զի յիւ-
րումն կենդանութեան քառասուն
անգամ գիւսատաքանութեան գործս
արարեալ միշտ անգատապարտ գը-
տաւ, զոր առաջի դատաւորաց իբ-
րեւ զմահապարտ բամբասեին:

Երկրորդ կատոնն կոչեցաւ և Պրե-
կիտոսայ և անուանեցաւ Չենսուրիոս,

(1) Սոյն աշխատասիրութեանս թարգմանիչն ինչ-
պէս յիշած է, Կատոնեղևուպոլսա նստող Հուսեայ
Թագաւորի դեպքնատան թարգմանն է, պարսն
Յակոբ ճամճի զատէ, կամ ճամճի օղու կոչեցեալ,
որդի Եղևայի և Հայաստանեաց Եկեղեցւոյ հարա-
զատ զառակ և բարեկամ Նախեան մեծանուն Յա-
կոբ պատրիարքին, որ նորս բազմաեզու հմտու-
թեանն օգուտ քաղելու նպատակաւ բանի մը կոտոր
գրեանք եւս թարգմանել տուած է, որոնց մէջնը-
շանաւոր է Նեստորի փիլիսոփայութիւնը ին զԸԼ
խօզ, զոր թարգմանած եւ յիշեալ հանգուցեալ
պատրիարքին նուիրած է առանձին ուղերձով մը
1743 թուականին: ԲՃՐ, ինչպէս առաջիկայ թարգ-
մանութեան մէջ կ'երևի, իւր դարուն ոճն է, և
իւր պարզութեամբը առաւելութիւն մը ունի դէմ,
բայց ինչպէս իւր ուղերձին մէջ կը խոտովանի,
իւր սրբատանին թանկագին ժամանակէն զօգցած
ըլաւով, չէ կարողացած վերջին սրբագրութիւն-
ներն ընել իւր թարգմանութեանցը: Վերջիշեալ
Նեւտանի թարգմանութեան ինքնագիր օրինակը
սուրբ Աթուոյս գրքատան մէջ կը գտնուի, հէջ 55:

այսինքն քաղաքապետիչ դատաւոր: Իր
նա ՚ի Տուսկուլայ գեղջէն մերձ ՚ի
Հոսովմ. վերացաւ սա ՚ի բազմապա-
տիկ իշխանութիւն, զի նախ եղև
տրիրուն, այսինքն ժողովրդապետ
Սիկիլիոյ, յետոյ զորագլուխ եղեալ
էառ գիլգլին Աւգիոնոյ. անդ թէպէտ
ձերացեալ ուսաւ զՅունաց բառն
՚ի Յեննիտէ, իսկ հուսկ յետոյ բը-
դեչիս եղաւ ՚ի Հոսովմ: Այս կա-
տոն է զորմէ ասեն թէ ՚ի վերայ երկոյ
իրաց զղջացեալ իցէ յիւրումն կեն-
դանութեան. նախ՝ վասն նաւով
գնալոյ անդը՝ ուր հնար էր ոտիւքն
գնալ, երկրորդ՝ վասն երբէք ան-
ցուցանելոյն զոր մի պարտագ. երրորդ՝
վասն յայտնելոյն զգաղանի խորհուր-
դը՝ կնոջ իւրումմ: Սմա եղևն որ-
դիք երկու, որոց մինն քաջապէս
պատերազմեցաւ ընդդէմ Պերսեին,
Սիւսն որ Սոլիմոս անուանեցաւ ՚ի
ժօրէն, մեռաւ ՚ի կենդանութեան
հօր իւրոյ: Գրեաց գիրս ազնուա-
պոյնս ՚ի վերայ իրաւագիտութեան:

Երրորդն է Սարկոս կատոնն՝ որ
էր ՚ի քաղաքէն Յուդեայ և թոռն
որդի Պրեկիտոսի: Սուրբութիւնն եղևալ
էր սմա գնալ երբեմն մերկ ոտիւք ՚ի
մէջ ժողովրդեան, և երբեմն կարճ
հանդերձիւք երեւէր ՚ի մէջ նոցա,
այսր ամենայնի առբերէր զպատճա-
ռ ըն ինքն ասելով այսպէս. Օ ՚ի կամիմ
սուրբեցուցանել զիս յանվայելուչ մի-
այն իրացն պատկառիչ:

Չորրորդ և վերջին կատոնն՝ որ
Վաղերիկոս մականուանեցաւ, էր
քերթթողբան և բանաստեղծ, որ ու-
սուցանէր զբազում օրդիս մեծամեծ
արանց ՚ի քաղաքն Հոսովմ: Սա եղև
շարագրող ներկայ Ռոմանաւոր գրոցս
համերական ոտնաչափութեամբ զոր
ես յետինս ՚ի բանաստեղծից ՚ի մեր
լեզուս շարադրեցի, վասն այնր մա-

նաւանդ պատճառին զի ինձ երեւե-
 ցաւ յոյժ գեղեցկայարմար առ ՚ի
 ուզգէլ զբարս երիտասարդաց բրիտա-
 նէից : Իսկ քանզի (են) բառք սմանք
 ՚ի մէջ ոտանուորացո զորս թերեւս
 իմանալ չիցէ հնար ամենեցուն, և
 վասն Հռովմէական քաղաքավարու-
 թեան յանձն առ ի պատմել զնոցանէ :
 Առաջին բառն է Բաղդն՝ որ կոչի
 լատինեփար ֆորթումս՝ եւ յունա-
 րէն՝ բիւի, և տաճիկեփարն ֆելէլի :
 Պատկերահանքն նկարագրեն զԲաղդն
 իբրեւ զմատաղ և զմատղաչ անաչ
 աղջիկ մի՝ ունելով ՚ի ձեռին զանիւ-
 մի զոր անդադար գլորմամբն հարովէ :
 Անաչ նկարագրեն զնա, վասն զի
 ոչ ըստ արժանեացն իւրաքանչիւր
 ումեք մարդոյ բաշխէ զյաջողու-
 թիւնս . քանզի տեսանեմք որ ըստ
 օրէ և բաղմիցս զանարժան անձինս
 լինել ՚ի մէջ յաջողութեանց և գար-
 ձեալ տեսանեմք զարժանիսն կալ
 յաղքատութեան և յանաջողութե .
 զի անաչառ լինելով չկարէ տեսնել
 զարժանաւորութիւնն եւ զանարժա-
 նութիւնն : Աւերի եւս ՚ի ձեռին իւ-
 րում անիւ մի : Անիւս ոյս նշանակէ
 զաջողութեանց անհաստատութիւն .
 Բանզի տեսանեմք բաղմիցս զորս ՚ի
 յինչս և ՚ի փարթամութիւնս բարձ-
 րացեալ՝ գլորիլ և անկանիլ ՚ի գառն
 աղքատութիւն և ՚ի մեծ թշուա-
 ռութիւն, և զորս ՚ի գառն աղքա-
 տութեան՝ վերանալ ՚ի փարթամու-
 թիւնս : Պատճառն է զի գլորելով
 Բաղդին զանիւն, գլորին ընդ ան-
 ուայն և ՚ի վայր իջանեն որք էին ՚ի
 վերին կողմն անուայն, եւս թէ վերա-
 ցեալ բարձրանան ստորեւ կողմուն-
 քին : Այսն այս պատճառիս ասեն
 փաստաբանքն՝ թէ որպէս անդադար է
 գլորումն անուայն, նոյնպէս անհաստա-
 յաղքատութե եւ փարթամութեան

կայութիւնք : Արկորդ բառն է
 Բէպ ժամն (առ ի թ), որ կոչի լատի-
 նեփար օկթալիս, և յունարէն օֆթալի,
 և տաճիկեփար ֆրասնդ, զոր պատկերա-
 հանքն նկարագրեն իբրեւ զօրտա-
 գնաց կոյս աղջիկ մի, որ զառաջին կողմն
 գլխոյն (ուէնի) լի հերովք, և գլխինն
 հերովթաթի : Այսն որոյ երբ հանդիպի
 գնալ Բէպ ժամն, պարտ է մեզ գլոր-
 կել զնա, և ձեռամբ բմբռնել զվար-
 սիցն նորա, զի գիտասացոք զօրտա-
 կորութիւնն, Այթ ոչ բմբռնեմք
 զնա, անցանէ և ոչ եւս կարեմք ՚ի
 ձեռս ձգել զնա՝ զի հերովթաթի է յե-
 տին կողմն գլխոյն : Այս երկու բառ-
 քս եւ զորոց պատմել սակաւ բանիւ-
 ինչ ինձ հարկ եղեւ : Արդ սիրով ըզ-
 սա (ընկալարուք) և վայելեցէք ՚ի փառս
 Բրիտանոսի և անձանցդ յօգուտ թիւն.
 և սղ լերուք ՚ի տէր :

Յառաջարկութիւն շարադրողին,

Տեսանելով զբազումս ՚ի մարդկա-
 նէ ՚ի շաւղայն բարի վարուց յոյժ
 մարտալ, ինձ համարեցի հարկ ցու-
 ցանել կերպիւ իւրք զթիւր ճանա-
 պարհս, զի ազնուապէս կենցաղավա-
 րելով վիքեանս պատուելիս արասցեն
 Արեմն, որգեակ իմ սիրելի, պատուէրս
 ՚ի քէն է պահելի, ուսուցից քեզ զկերպ
 բարոք կելոյ եւ կենցաղավարելոյ .
 ընթերցիր մեծաւ մտադրութեամբ
 զհետեւեալ պատուէրս իմ զի կարաւ
 ցես իմանալ զամենայն, և գիտացիք
 ստուգել՝ զի ընթեռնուն և չիմանա-
 լըն՝ զանց առնել է . վասն որոյ զԱյ-
 տուամ աղաչեա, զճնորդ պատուեա,
 զազգակիցս սիրեա, երկիր ՚ի վարժա-
 պետէ . քեզ աւանդեալն պահեա .
 պատրաստեա զքեզ յատենի . ընդ
 բարիս գնա . ոչ հրաւիրեալ մի եր-
 թար ՚ի խորհուրդ . միշտ լեր մտքուր :

յօժարու թեամբ տուր զողջոյնն : Հընազանդ լեր մեծագունից . ներեա փորրագունից . զերդ քո պահեա . ըզգրեանդ ընթերցիր . զընթերցեալն մի մոռանար . հոգ տար տան քում . լեր հեզ և խոնարհ . անպատճառ մի բարկանար . մի զոք արհամարհեր . զեղ կելեօք մի ծիծաղիր : Փոխ տուր . տես ում տացես . արդարու թեան հետեւես ջիր . մի սաէպ խրախճանս առնիցես . ննջելդ բաւականօրէն . զուխոս քո պահեա . լեր սակաւ արրիչ . պահեա զպարկեշտութիւն . վասն հայրենեացդ պատերազմեա . ժիր լեր և ոչ հեղգ : Խնդրեա զանմուրար խրատս . փախիր յանպարկեշտ կանանց . ամենևին մի ստեր . բարեացն բարի ասա . մի լինիցիս շարսիսս . զհամբաւդ մի կորուսաներ . ուղիղ դատեա . զձնողս համբերութեամբ յաղթեա . մի լինիր երախտամոռաց . գնա ՚ի ժողովն հըմտագունից . սյսինքն ՚ի ձերակոյտն . առ և տուր զխրատ : Բարկութիւնդ դադարեցո . ստացիր զառարկնութիւն . մի ինչ վայրապար հաւատասցես . մի ինչ անմտութեամբ արտացես՝ յուսալով ՚ի զօրութիւնդ . փախիր ՚ի խաղալոյ վէգս . պարկեշտ խաղօք շատացիր : Բան զբեզ փորրագոյնն մի քամահեր . օտար բարեաց մի ցանկար . սիրեա զկողակիցդ . գիտունս արա զորդիսդ . նախ լեր դու ՚ի ներքոյ օրինաց զորս դու հաստատեցեր . ՚ի մէջ ընթերեաց լեր ստիւաւախոս . իրաւանց զհետ գնա . և յօժար սիրով սիրեա :

(Շարունակելէ) :

Մ Ե Մ Ա Պ Ա Տ Ի Ի Ժ Ո Ղ Ո Վ

(Շարունակութիւն . տես թիւ 8 .)

Մհ . ինչպէս խիստ է պատժոււմ շատ անգամ զարդայման և կամայ կրթութեաց թողնիլը . Այն տեղից է շատերի այս անընդ դիմակալ փոխարկութիւնը՝ փոփոխակի զգացմունքներում . այս կախումը այս ներգաշնակութիւններից (Stimmungen) . որոնք ինչպէս մի նուագարանի՝ կապակցութիւն ունին եղանակի հետ . կամ քմահաճոյքներից (1) . որոնք լուսնի նման փոփոխուում են . և բոլորի հետ միասին ինքնաձանաչ զգացման գրգռիլը . որ ամեն տեղ առիթ է գտնոււմ իրան յանցաւոր . յետ ընկած և տարաբաղդ համարելու . կեանքի վրայ սիրտ չունենալը . որով սիրտը ամեն բանից սարսափում է և իրա մէջ ոչ մի հնար չէ գտնոււմ ընդ դիմակալելու : Շատ անգամ այս մասին է պակաս ինքնիշխանութեան բոլոր արարողական զօրութիւնը . որ մարդ սովոր է միայն իրա համար ապրելու և ոչ մի ժամանակ ուրիշի : « Իմ տարաբաղդութիւնըն էր . որ ուզում էի թէ՛ ամենքը ինձ սիրեն՝ առանց իմ միայն մի հատ անձը սիրելուն » . մի հոգի է խոտոռ վանել . որը մնափառութիւնից և անդադար չըջըջող աշխարհային ցանկութիւնից թշուառ չարչարանքներ կրելուց յետոյ՝ կրկին իրան գտաւ . իրա մեծահոջակ ինչը :

Մի շատ փորձուած բժիշկ՝ մեր և այլ ժամանակի կանանց հոգեկան ցաւերի պատճառները՝ այժմեան ջերմաւ

(1) Այս բառը թարգմանուած է գերմ . (Laune) բառից . սա Լատիններէն (Luna) բառիցն է առաջացել . որ նշանակում է լուսին . ուրեմն իսկզբանէ լուսնի հետ է համեմատուել այս կարողութիւնը և նրանից էլ անուն ստացել :

սենեկում (Treibhaus) զարգացման հե-
տեւանքներն էր համարում, որոնք
շատ անգամ երեւում են արդէն ման-
կութեան հասակում, ինչպէս ջրերի
անդադար գրգռու մղղայական կեան-
քի անհոգութիւն, և հոգու՝ մի բնու-
թեան համեմատ զարգացած՝ կրօնա-
կան կրթութեան սրահասութիւն :

Դեռ մի խօսք էլ այս վերջինի վրայ :

Արք կրօնական ուսումը միայն
հասկացողութեանը և յիշողութեանն
է նայում, կամ ուրիշ խօսքով, միայն
բնական մարդու զլայականութեանն
է սնունդ տալիս, սիրտը չէ կարող
սնդանալ և իրա մէջ ունենալ նոր
կեանք, որից ճշմարիտ ինչ է առա-
ջանում : Իսրելագաշտ զգացման կրօ-
նական շարժումը և առյուծութիւնը
ոչ այլ ինչ են, բայց թէ հետո գրգ-
ռելի երեւակոյութեան նշաններ և
կարելի մի սառն սրտի էլ, որ լու-
գիտէ միա որեւ աշխարհային մտա-
ծողութիւնն էլ աստուածագաշտու-
թեան հետ :

Այսպիսի երեւակոյական կրօնա-
ւորութեան մի կասկածելի սնունդ է
առաջադրում շատ անգամ մեր ժա-
մանակին սեպհական և մանաւանդ
կանանց մանկութեան վերաբերելի
այն սուրբ պատմութիւնների գրա-
կանութիւնը, որոնցից մի քանիսը,
մինչեւ անգամ յօժարահամ կարգաց-
ուածները չեն կարողանում տալ մի
պարզ, ուրախ, հաւատին հաստատ
քրիստոնէութիւն և գործնական քր-
րիստոնէութիւնը՝ էլ աւելի քիչ է ու-
րում միտքը և խիղճը պաշտօնակա-
տարութեան համար և կեանքի մէջ
վարձուում : Այս պատմութիւնները
լցնում են հոգին գրեթէ միշտ թոյլ
զգացմունքներով և անպիտան երե-
ւակոյութիւններով և հրաժարում
պարզ, առողջարար սնունդից : Այժմ

մարդ կարողում էլ է մի այսպիսի գիրք
միայն զուցատուութեան համար, շա-
հրաշք է տեսնում և նմանապէս զար-
մանում է Պրէյտադի « կրօն սեպ-
ձեռագրին » (1) վրայ՝ առանց զգաց-
ողութիւն ունենալու թէ՛ ինչպէս այն-
անդ մի կեղայ խորատուղեալ սիրտ
հաւատից ընկնում է նրանով, ինչ
իրա մարդում ուսումնական կրթու-
թեան բարձրութիւնն է :

Մի անգոր և անարմատ կրօնակա-
նութիւն չէ կարողանում դիմանալ
հենց այն վարձութիւններին էլ, ու-
րոնք նոր հանդամանքները առաջ են
բերում՝ ճնողաց տանից դուրս գա-
լուց յետոյ : Վրջ է տեսնուել արդ-
եօք, որ աղջիկները, որոնց դուցէ ա-
ռաքեալի հետ էլ կարելի լինէր ա-
սել, Վանի երանի էր ձեզ դէպի Տէրը
ունեցած սիրոյ մէջ, և որոնք իրանց
վրայ յայտ էին դրի՛ անհաւատ մար-
թուն էլ, եթէ հետք կենսապէս կը
կապէին, կարճ ժամանակից յետոյ՝
ձանսպարհ բերելու, նոյնպէս ան-
հաւատ են դառիլ, ինչպէս նա (ան-
հաւատ մարդը) : Կամ էրբ ուրիշ հան-
գամանքներով մանկութեան երեւա-
կոյութիւնը (Idealismus) թարշամում
է բանի կամ նիւթի անողբելի իրա-
կանութեան (Realismus) վրայ և կորչում
է կեանքի շքեղութիւնը, ինչպէս սու-
վորաբար պատահում է, որ մի ան-
միտթար անապատի նման գտտարկ է-
ութեան զգացմունք՝ հոգու մէջն է
մանում և դուրս հանում քրիստոնէ-
ութեան բոլոր խիտ հեղքածները,
որ հոգին մի այնպիսի թողութե՛ն են
թարկիլի, որի պտուղը խաղաղութիւն
չէ : Այս չէ թագչում առյուծ բնու-
թիւն ունեցողների մօտ, որովհետեւ
ժամանակը աննշմարելի գրում է շատ

(1) Մի պատմութիւն է (Novelle) :

մարդկանց երեւոյ վրայ՝ նրանց ունեցածի և չունեցածի, ուրախութեան և հոգացողութեան հասկանալի արտայայտութիւնը, և մենք երբեմն կարծես թէ, կարգում ենք այս պարզ գրուածքում, որոնցից սրտի խաղաղութիւնն է խօսում: «Իմ հոգին խաղաղ է գէպի ինձ օգնող Աստուածը», — նոյնպէս եւ ընդ հակառակը միւսներում՝ ներքին խռովութիւնը և յուզմունքը կիտրելի մէջ:

Բաւական է պատկերացնել մի մալրութեամբ: Ի՞նչպէս կարող է զարգացումը անել, որ այս ամենը չ'ընկնի: Արն է աւելի լու ճանապարհը գէպի նախաշնչեալ նպատակը: Արժեք, արդէն ամեն տեղ բացասականը՝ դրականին ցոյց տուաւ և ես կարող եմ սահմանափակել մի բանի բանով, ինչ որ առանձին հանգամանքների բուրր անսպասելի սեպհականութեան համար՝ ընդհանուր նշանակութիւն ունի, և փառք Աստուծոյ, որ մեզանում էլ կայ և հորուստ նիւթէ մի աւելի քաջալերիչ պատկերի:

Վճենից առաջ մարդ չպիտի մանկութեան կանխադրոյն ժամանակը՝ շատ ուսանելով ծանրաբեռնի, այլ աւելի տեղի տայ մի մարմնական աղատ զարգացման, հեշտացիոյ ուսման ձեւը և շատ բան աւելի իրար ետեւից՝ քան թէ իրար հետ անցնիլ տայ: Բայց յետոյ հոգեկան կրթութեան ժամանակը աւելի առաջ մղել գէպի խնայելու գարնանային հասակը, ուր միայն կարող է սեպհական զօրութիւնը և հակումը և մի պարզ հասկացողութիւն որին հակումն է ուղղուած, միազատ անձնանուիրութիւն և արգիւնալից զբաղմունքը առաջ բերել: Առաջին հիմը դնող դասը կամ ուսումը ոչինչ չպիտի անի, բայց թէ՛ օգուտը ճանաչել և պահանջել տայ, սոցա ընդ-

արձակել գիտենալու և կարողանալու շրջանը և նշանակած դասերին դարձնել սեպհական գույնէ միայն հմուտ խորհրդով առաջնորդուած ջանասիրութիւնը և կեդրանացած զօրութիւնը, և լիովին կրթել, ուր տաղանդներ կան: Բնապարտեալ տաղանդները, երաժշտութիւնու մը և նկարչութիւնումն էլ՝ բաւականութիւն չեն տալիս ոչ իրանց և ոչ ուրիշներին:

Օբաղմունքը պիտի սրժակի կարգադրուած լինի և չպիտի համարձակուի մտածել թէ՛ խանարհ սովորելու ժամանակը լրացու, սոցա ժամանակ է ինքնակամութեան և վայելչութեան փափագի համեմատ: Ինչ որ Վեօթէի իճիգէնին ասում է. «Խանարհ ըզգում էի միշտ իմ հոգին ամենից ազատ», վերաբերում է այս աւելի հասունացած մանկութեան հասակի հանգամանքներին նոյնպէս և գործքում կամադրաշուտութեան և կարգաւորութեան առաջ, ուր հոգին ամբողջութեան է ստանում՝ շատ զբաղմունքի անհանդստութիւնը և իմաստակութիւնները հեռի են մնում: Այն, հոգեկան գործունէութիւնը պիտի լինի մի մեծ վայելչութիւն, հոգու ճշմարիտ բաւականութեան այն անարգ արիասրբը, որ նրան ոչ թէ՛ ոչինչ չէ տալիս, այլ խլում էլ է նրանից ճաշակը և ձգտական զօրութիւնը: Այժմ, երբ պիտութեան տարրերը սեպհական ից են, աւելի ուրախութիւնը՝ ուղղակի պիտի լինի ուսում աւարտողինը և գեռ ստացողինը: Ինտութիւնը եւ արուեստը, պատմութիւնը և գրականութիւնը պիտի բանան իրանց գանձերը՝ հոգին ազնուութեամբ եւ մեծութեամբ հարստացնելու, աղատ բարձրութիւններ ստանալու և հոգեկան հորիզոնը հեռացնելու համար: Այն և նոյն նը-

պատակի համար՝ կարող է առանձնապէս հարկաւոր լինել աւելի փոքր հասարակութիւններում գիմադարձ զարթուցումը (Gegenseitige Anregung):

Անարեւելու կարօտ չէ, թէ այսպիսի ուսման հետ հարկաւոր է ձեռագործութիւն և հոգեկան զբաղմունք, անային գործերից մի մասի համար պատասխանատուութիւնը և նշանակեալ պարտաւորութիւնները անհրաժեշտ են, որպէս զի վարժելի փոքրի վրայ և սովորելի ամբողջի վրայ նայիր. և եթէ գործնական արիաջանութիւնը առաջ է գնացել, հոգեկան սնունդն էլ աւելի գոհութեամբ կը ճաշակուի: Հոգեկան ճաշակումը ունի իրա պահեցողութիւնը, ինչպէս մարմնականը. և երբեմն, մանաւանդ ընթերցանութեան ժամանակը, պատ պահելը մինչեւ անգամ շատ փրկարար է: Ի հարկէ առանձնացած և առանց հոգեկան շարժման ժամերով ձեռագործութեամբ պարապելը, նմանապէս գծագրելը և նկարելը՝ շատ անգամ մտածողութեան ժողովում չէ, այլ աւելի ցրում. սրանով հոգին չէ լլուում: Այս տեղ է տեղը ընթերցասիրելու և ազատ բացատրելու այն գրքերը, որոնք սուրբ գիրքը աւելի խոր են հասկացնում, կրթութեան և գրականութեան պատմութիւնը, գերմանացուց և ուրիշ ժողովուրդների բանաստեղծութիւնը: Աւելի փոքր ոչ միայն զատ զատ վեր առնել, այլ ամեն տեղ երկարածիք կապը գտնել և պինդ պահել: Արանում կարող է լինել արդէն մի պտղուէտ վարժողութիւն մի բաժ կամ կարգացած քարոյի, ծառի և այլ տեսակ բաների միտքը յայտնելում կամ առաջի առնելում: Արովհետեւ միշտ բան սովորելու է գրականապէս կամ բացասականապէս ամեն բանից, ինչ

պէս գրքերից և զբուցատրութիւններից, նայնպէս և կեանքում տեսածներից: Ահա զուրկութիւն կրելը պիտի միշտ լինի ամենը հասկանալու համար, ինչ նկատողութեանն է ենթարկուում, ուրիշներին ճարպիկ ու շարժութիւնը, հայեացքներին եւ գաղտնիութիւնից հետեւելու համար, և օգուտը ձանաչելու, իրանից էլ հարցնելու համար:

Այս ձեւով կարելի է շատ բան արիաջանութեամբ և բաց մտքով ժառանգել և հոգեպէս ժողովել: Բայց այնու ամենայնիւ այս ժառանգութիւնը կասկածելի արժանաւորութիւն կ'ունենայ, եթէ մի երկպառակը հետը չկցուի. առաջինը՝ որ ամենը վերաբերում է մի հոգեկան կենդանի, ուր կազմում է սովորութեան համոզմունքների հատիկը և հիմունքը, ներքին կեանքի ամուր տեղը, որ տեղից աճուն ապահովութեամբ նրա բոլոր արտայայտութիւնները առաջանում և իշխում են: Այսանց հոգին առանց տարաբաղբ լինելու և իրա արժանաւորութիւնը և պատիւը կորսնցնելու, կարող է շատ բանից զուրկ մնալ, միայն ոչ այն հոգեկան հայրենեաց զբայմունքից յաւիտենական ճշմարտութեան մէջ: Բայց երկրորդը՝ որ ոչ մի գանձ, ինչ և ինչպէս էլ որ հոգեպէս սեպհականաւ լինի, չհամարձակուի լինել, որի ժառանգութեան վրայ մտքը նայի սնապարձ հոգտրտութեամբ: Արովհետեւ ոչ որ միայն իրա համար չէ, ոչ որ ինքը իրա համար չէ ապրում: Ամեն գիտութեան տաղանդի վարժողութեան, հեշտ ձեռագործութեան և այլն կը վերաբերի, ինչ այս հին երգը ասում է. «Վովում եմ քեզ, որ ինձ կարողութիւն ես տալիս՝ իմ մերձակային օգնելու և ծառայելու» (1): Այս ամենը

(1) Արարեւմտ այս երգը Եկեղեցական է առ Աս.

միայն նրանով և այնչափ ճշմարիտ ար-
ժանաւորութիւն կ'ունենան իւրա-
քանչիւրի համար, քանի որ իւրաքան-
չիւրը գործ ածել կարող է: Այս պիտի
իրա ծնողների տունը կամ ուր Աստ-
ուած կ'առաջնորդի նրանով զարդա-
րի և ոչ թէ կամենայ գործ ածել մի-
այն ինքնահաւան սրածոյճների վրայ:

Ուղղակի այն հասակում, որի վրայ
խօսում ենք, կարող է մի զգաստ սիրտ
էլ անհանգիստ լինիլ այնպէս, որ կ'առ-
ուի. Այս բան չունիմ անելու՝ իմ զօ-
րութիւնը և իմ սէրը գործքով ցոյց
տալու համար. և որոնց համար բա-
ւական չէ, եթէ մարդ կամենար մը-
խիթարել շիլլէրին ասածով, թէ՛ ազ-
նիւ բնութիւնները՝ իրանցով են փո-
խարինուում կամ գտնուում. այս-
պէս ոչ միայն մի դաշտի շուշանի նը-
ման բացելու, կամ նարդի նման
անուշահոտութեամբ աւելը լցնելու
համար: Այ՛, ճշմարիտ կրթութիւնը
միշտ ունի մի գիշ հաւատ, որ ա-
ռանց գործոց չէ՛ սիրոյ ազդեցութիւն:
Աստուածային բանը ցոյց է տալիս
պարզապէս գործքի հարկաւորութիւնը
և այս «Ազգայններն ամեն ժամանակ
ձեզ մօտ ունիք», ունի մի ընդարձակ
նշանակութիւն: Այ՛ մի տեղ պակաս
չէ դիպումը՝ մի մասնակից լինող
սրտի ծառայութեան պատրաստու-
թիւնը ապացուցանելու և իրագոր-
ծելու՝ օգնելով, ազատելով: Բարի
զարգացման բրիտանիական տարրերը
պարապօր. դու թեամբ կարող են դառ-
նալ մի արտաքին անշարժ, անկեանք
բարեպաշտութիւն և մի հոգեկան
մեծասրտութիւն: Աւելի ապահով
մեղմութիւն (Correctiv) չկայ այս տա-
րիներում նրան և ամեն տեսակ ան-

բաւականութեան հսկառակ, քան
թէ մի ինչ և իցէ պաշտօնին յարմար
գործք, քան թէ ուրիշներին ընդու-
նիլ և սէր տալ. և անձը աւելի ապա-
հով փորձ չունի, քան թէ նրանում,
ինչ որ ուրիշի համար է:

Բնական ետականութեանց յետ
դառնալը՝ կարող է սրանում և ամեն
բանում միայն այն ժամանակը դառ-
նալ մի հետզհետե ուղղութիւն գե-
ւոյի ճշմարիտ ինքնիշխանութիւնը, երբ
ուղիղ կերպով վաղ այն մասին է հո-
գացում, որ այն առաջինը, հոգե-
կան կեանքի մի ամուր կեդրոնը կազ-
մուի աստուածային ճշմարտութեան
մէջ. Հոգին և սիրտը պիտի արդէն
մի քիչ ձանաչած լինին և ժառանգած,
երբ երկններանգ բաղձանքը մուտք է
գործում աշխարհի մէջ: Աստուակ և
վնասակար զրօսանքները միմիայն ար-
գելելով՝ չի լինիլ: Այսպէս եթէ հոգին
մի աւելի բարձր գեղեցկութիւն է
սիրում և իրան լուսաւորում և ճա-
ռագայթում հոգեկան երկնքի միակ
արեգակից, այս աշխարհի լոյսերը խա-
ւարում են: Պիտի այս հասակին տալ
մի ազնիւ, հաւատարի ազատութիւն.
առանց ազատութեան ոչ մի անձնա-
կանութիւն չէ կարող կազմուիլ: Այ՛
թէ հարկը, այլ Աստուածային բանի
վրայ սրած և վարժած հայեաց-
քը՝ պիտի նրանց ասի, ընչոց հեռա-
նալու և փախչելու է: Բնաւորու-
թեան և յատկութեան ուժով ճընչ-
ւած ուղղութիւնները՝ յետին տա-
րիներում, երբ փանդակները (Schranke-
Barrière) վեր կ'ընկնին, էլ աւելի ան-
խափան դուրս կը պրծնին եւ ծանր
բեռ կը դառնան: Այսպէս է զար-
գացումը գեւոյի այն ազատութիւնը,
որ ճշմարտութիւնիցն է և որ միայն
կարող է իսկապէս անձնատուր լինիլ
այն ամենին, ինչ որ իրբեւ պաշտօն

առած ուղղւած. ահա՛ գերմաներէնը. «Auf dass ich's brauche zum Lobe dein, zu Nutz und dienst des Nächsten mein».

և կոչում ինձ վրայ է ընկել, որովհետեւ տեւ ինչպէս կարող եմ ինձ նուիրել, եթէ ես իմ տէրը չեմ: Մայն այս հիմունքով կը ստորելի չափի ամեն բարի յատկութիւնը. ամեն բան կարող եմ անել, բայց ամեն բան օգտաւէտ չէ, կը բխանայ լեզուի բնական որութիւնը, կը կատարելի անձնութեանը թիւնը, կը զօրեղանայ կամաւորութիւնը կամքի զօրութեան վրայ. մի խօսքով կը կազմելի բնաւորութիւնը: Այդ սրան հետ համադրածա՞ծը հաստատելու համար, ոչ մի ժամանակ աւելի յարմարաւոր չէ, քան թէ այն որի վրայ խօսում ենք:

Այս նոյն աւետարանական ճանապարհն է, որի վրայ մանկութեան բնական ուրախ մտածողութիւնը փոխարկուում է ուրախութեան, բարի սրտին մի ապահով տոկոսներ բերող դրամագլխի կեանքի փորձութիւնների և նրա հետ խոնջիչ միակերպութիւնների մէջ: Ատաղ կեանքը այն ծառին նման է, որ տնկուած է զովորարք և երբէք չցամաքող աղբիւրի մօտ և որի տերեւները չեն թաքչամում: Մի ուրախալի մտածողութիւն նման չէ արգեօք արեգակի ճառագայթին, ուր ամեն բան հասունանում է, ուր մարդ ամեն բան աւելի պայծառ, աւելի ակներեւ է տեսնում և իրան աւելի հեշտ պաշտպանում: Ազգնական մեղքի սերմը չէ դադարում մեզ անհանգստայնելուց և սրտի ուրախութիւնը և խաղաղութիւնը վրդովելուց. բայց այնու ամենայնիւ մի հաւատ, որ անպատճառ է Աստուծոյ անկորոյս Արդիութեանը, աւառնում է վերտախի վհատութեան աղջամըղջից դէպի փրկարար լոյսը և քաջալերում հոգին՝ յանցածի վրայ խոր արխրելիս, եւ անդարձ կորուստի վրայ արտմելիս: Մի այսպէս աստուածային

սիրոյ մէջ վաղ ամբացած ոգի լինում է հեղ և խոնարհ սրտով, և յայտնապէս իմանում էլ է, թէ զրկանքը և ցաւը մարդուս էութեան պայմաններն են, և թէ չարչարանքը և ճախորդութիւնը՝ չափաի լինին մեզ համար երկրային բազդից սրկաս աստիճաններ՝ դէպ երկինք առաջնորդելու. որովհետեւ ամեն բան սիրտի լինի նրանց օգտի համար, որոնք Վճ են սիրում:

Ինչպէս հենց կանանց ոգիքը (Gemüther), որոնք այս կեանքում մի ուրիշ կեանք են ճանաչում, որի վրայ իշխանութի չունի երկրային տանջանքը և նրա վախճանը. մահը, շատ անգամ նրանով են ողորմութիւն գտնում, որ ամեն տեղ ներկայ իրողութեան մէջ որոնում են այս ժամանակաւորութեւ ժամանւած աւելի բարձր կեանքի կապը, անային կեանքի փոքրիկ շրջանին մէջ իրանց օրական գործը կատարում են երկնային մտածողութիւնում են համբերող վշտի, ուրախ յուսոյ մէջ: Սրանք են խաչի չորս կողմով բուսած և նրան փաթաթող վարդերը: Այնանց մանկութեւ կրթութեան ամենահարկաւոր խնդիրն է՝ կարողանալ սրանց հոգ տանիլ:

Շտապում եմ աւարտել: Ժամանակի երկպառակութեան եւ ոստի պետութիւնների զօրացող իշխանութեան վրայ բոլորին՝ առանց մտածելու հեշտ համաձայնելու է, թէ՛ ուղեղակի այսպիսի ժամանակի համար՝ մեզ առաջարկուած է համարձակ գրել իս բարձրացնել և լաւ նշաններն էլ նկատել: Այս նշանները պակաս չեն և ամենից աւելի քաջալերելները համարում եմ ես կանանց սեռի բերիտոնէական ճանաչողութեան եւ մտածման հետ զհետէ անուրանալի աճումը: Այժմ իրաւունք ունենանք կանանց որահելու և պօշտոյանն իւ

պաշտօնը տալու, նրանք մի բնական ընթացք կը բռնեն, որովհետեւ քրիստոնէութիւնը, երկրի ազը, աշխարհի պահպանիչ զօրութիւնն է, որով և կանանց ստիպու առ սակաւ անմիջապէս յայտնի կը լինի, թէ այն օգնութիւնը, որը նրանք կարողանում են տալ նորագոյն կեանքի բացասական ուղղութիւններէ դէմ պատերազմումը, միայն ներքուստ, նրանց գործակցութեան շրջանի կենդանի կարող է լինել: Արդեօք այն ընդունելութիւնը, որ օրինակի համար, Սիհի և թիրշի ընտանեկան կեանքի վրայ գրքերը գտել են, ապացոյց չէ՞ մի կողմանէ, որ այս տեղ միտում է մի սպառնալի և ոչ աւելի բաւականաչափ ամրացած տեղ՝ վրձուելու. միւս կողմանէ մի յոյս: Այսպիսի գրուածքները ազադակներ են դէպի կանայքը, թէ մենք մեր յոյսը ձեզ վրայ ենք դրել:

Այս, մի կենդանի յոյս կայ՝ այս շատ երկպառակուած ժամանակում կանանց դէպի միութիւնը ձգտողութեան խաղաղարար տարրին վրայ, այս բնութեան իշխանութեամբ միշտ աւելի յաջող անվախձան դեպերանքում կանանց տնային կեանքի զօրութիւնները միատեղ պահելու վրայ, որոնք շատ կարեւոր են մատաղ սերնդումն էլ բնաւորութեան զօրութիւնը և հաւատարմութիւնը պինդ պահել տալու համար: Կանայքը իրանց այսպէս խաղաղութեան առաքելութիւն մեր հզօր զինակիցքն են այն պատերազմում, որ տարվամբ լիացնում է ժամանակը:

Կարող է մի Անտիգոնէ (1) այս խօս

(1) Անտիգոնէ Առօրինակի ամենաբարեկէր ողորդութեան տիրոջն է: Անտիգոնէի եղբայրը՝ Իրահայրնի քաղսք, թէքայքի դէմ պատերազմումը քիչ էր ընկած: Բաղարի թագաւոր՝ Արեօնը սաս.

քերի մէջ՝ «Ատելու համար չեմ, այլ սիրելու» անյայտ (Unbewusi) նրանց սեռի խաղաղարար կազմը արտայայտել, թէ՛ սրչափ աւելի խոր է ըմբռնում՝ Վերմանացի կինը, քրիստոնէայ կինը կեանքի այս խնդիրը: Արովհետեւ հենց այս է, որ ցոյց են տալիս ժամանակի նշանները, թէ դարձեալ կանայքը երբեմն ուարդ կը ճանաչեն եւ երբեմն խոր կը դգան, թէ կըլըթութեան բառը պէսպիսութիւնը՝ ոչ թէ դեգերելու և խանգարելու, այլ պահպանելու և բարձրացնելու զօրութիւն լինելու համար՝ պիտի մի բանում արմատանայ, այն յաւիտենական վրիպութեան սթամպոլ և զօրացող հասնողմունքի մէջ, թէ Ատուած պաշտութիւնը ամեն բանի օգտուէտ է և խոստանում է այս և ապագայ կեանքը:

Այս ճառով՝ կամեցայ մի քանի կողմերով հայեցողութիւն անել կանանց ինքնական զարգացման վրայ, որ այս հիմունքով ընտանեկան կեանքին՝ ինչպէս հետեւա՛ք, նայնպէս և նախազրուութիւն է: Չէր կարելի մտադրութիւն ունենալ՝ սրանցից մի որ և իցէ կողմը դուրս բերել, բայց մեծութիւնը և գեղեցիկութիւնը այն դասին կամ սեռման առաջարկել, որ սեռին տրուած է նրա կրթութեան համար, եւ որ կրթութեան բոլոր ճանապարհում՝ նրան ասում է. պահիր, ինչունիս, որ ոչ ոք քու թագը քեղնից չըխլի (1):

տիկ արգիլել էր դիտել թաղել. իսկ Անտիգոնէն քայրական սիրով վառուած՝ ոտի տակ գցեց այս արգելումը: Թագաւորի առաջ բերած՝ և պատասխանատուութեան ենթարկեալ ժամանակը՝ ասում է նա. ես (քեզ հետ) իմ եղբորը ասելու համար չեմ, այլ սիրելու:

(1) Սոյն ճառս թարգմանողին յառաջաբանը նախորդ հրատարակչին սխալմամբ էս ձգուած ըլլալով, հարկադրեցանք հետագայ թուով հրատարակելու:

ԹՈՎ Մ Ա ՍՈՒ ԵՐ Ի ՑՈՒ

ԵՐ Գ Ք ԶՈՒ ԱՐՃՈՒԹ Ե Ա Ն (*)



Թ՛ շուտ առաջեալ կեանս եւ այ՝ սուտ աշխարհս երազ ունայն է,
Ապրանք սուեն եւ մալ, ոսկի եւ ջուհար յոյժ ընդունայն է,
Թէ ունիք ապրիլ ուտել եւ խրմել ցնծութիւն այն է,
Սեղան զարգարէք, շիշէքն շարէք եւ անուշարէք:

Ողորմութիւն տալն աղօթքն եւ ողբալն հոգւոյն կարիքն է,
Չուղելն եւ նախանձ եւ օրինազանց՝ մեղաց չարիքն է,
Սէրն եւ ցնծութիւն եւ ուրախութիւն մարմնոյ բարիքն է,
Սեղան զարգարէք. (Կրկն),

Վայելուչ նստէք, ուրախ ընթացէք որ զուարճանայք.
Բարեաց հեռեւէք, օրինաց լսէք, չարեաց հեռանայք.
Ուտէք եւ խրմէք, սիրով խընդացէք, զՏեառնէ գոհանայք: Սեղան՝


Սէջիւն ձրգեցէք, կարասներ բացէք, սպօրե մատուցէք,
Միաբան կացէք, միշտ ուրախացէք, միմեանց հատուցէք.
Պատուելի արանց երախտաւորաց հեղութիւն ցուցէք, Սեղան՝

Մ թաս ածող դու, ամենայն մարդոյ գիտութեամբ նայէ.
Խըմողին լիք սուր, չուզողին քիչ տուր, նըմա խընայէ.
Լաւ գինին լից սուր, թասին մտիկ տուր, համ յիշէ նայէ: Սեղան՝

Սազ եւ պալապան ածեն անխափան, քաղցրաձայն սանթուր.
Չոր մազան շարեր, հաւ քապազ բերեր, բեր փուլապտան տուր:
Ո՛ր որ մառեօլ է՝ նըմա դընողիր, վատ գինին յետ տուր: Սեղան՝

Ս՛ հարք եւ եղբարք, եւ մեծ պարունայք որ ունիք թասըն,
Ատէք միակամ՝ բանան քաղցրահամ գինուն կարասըն.
Տօլու լուն ձրգեցէք, երէցն յիշեցէք՝ այրի թովմասըն: Սեղան՝

(*) Տէր Թովմաս քահանայս սոս Գրեթի ժամանակակից է կոստանդինուպօլսոյ հան-
գուցեալ բարեխիշատակ Յովհաննէս Պատրիարքին կողմի: Ունի ուրիշ տաղեր եւս եւ
սիրարոյր երգեր, որով թերեւս սփոփած է իւր այրիութեան վիճակը:



Տ Ա Ղ Ս Ր Բ Ո Յ Խ Ա Չ Ի Ն

Խաչն ՚ի նախնու մն երեւեցաւ ծաղիկեալ ՚ի դրախտն աստուածատունկ,
Մխիթարիչ եղեալ Սեթեաւ նախագուշակ հօրն Ագամայ,
Մեք ՚ի յայն փայտն եմք յուսացեալ յոր Տէր Յիսուս բեւեռեցաւ,
Եւ խոնարհեալ երկրպագեմք աստուածընկալ սուրբ նշանին :

(*)

Ի յերրորդումն երեւեցաւ մեծի Նոյի նահապետին,
Առեալ հրաման կազմել տապան խաչանքման օրինակէր,
Մեք ՚ի յայն փայտն եմք յուսացեալ յոր Տէր Յիսուս բեւեռեցաւ,
Եւ խոնարհեալ երկրպագեմք աստուածընկալ սուրբ նշանին :

Ի չորրորդումն երեւեցաւ Աբրահամու հօրն արգարայ,
Որ փոխանակ Խաչակայ խոյն կախեցաւ ՚ի Սաբեկայ,
Մեք ՚ի յայն փայտն եմք յուսացեալ յոր Տէր Յիսուս բեւեռեցաւ,
Եւ խոնարհեալ երկրպագեմք աստուածընկալ սուրբ նշանին :

Ի հինգ դարուն երեւեցաւ Խաչն Յակոբայ Խորայելին,
Սանդուխք կանգնեալ էր լուսեղէն որ հասանէր յերկինս վերին :
Մեք ՚ի յայն փայտն եմք յուսացեալ յոր Տէր Յիսուս բեւեռեցաւ,
Եւ խոնարհեալ երկրպագեմք աստուածընկալ սուրբ նշանին :

Ի վեց դարուն երեւեցաւ Խաչն ՚ի ձեռինըն Մովսէսի,
Հարկանելով զծովն կարմիր առաջնորդէր Խորայելի :
Մեք ՚ի յայն փայտն եմք յուսացեալ յոր Տէր Յիսուս բեւեռեցաւ,
Եւ խոնարհեալ երկրպագեմք աստուածընկալ սուրբ նշանին :

Ի յեւթներորդն երեւեցաւ Ամբակումայ մարգարէին,
Ի մէջ երկուց աւաղակաց կայր ՚ի խաչին անմահն Աստուած :
Մեք ՚ի յայն փայտն եմք յուսացեալ յոր Տէր Յիսուս բեւեռեցաւ,
Եւ խոնարհեալ երկրպագեմք աստուածընկալ սուրբ նշանին :

Յութերորդումն երեւեցաւ սուրբ Գրիգորի լուսաւորչին,
Կամար կապեալ էր ամպեղէն Խաչն ՚ի վերայ էր լուսեղէն :
Մեք ՚ի յայն փայտն եմք յուսացեալ յոր Տէր Յիսուս բեւեռեցաւ,
Եւ խոնարհեալ երկրպագեմք աստուածընկալ սուրբ նշանին :

Յիններորդումն երեւեցաւ Խաչն ՚ի լերինըն Չիթենեաց,
Պայծառացեալ ՚ի Գողգոթա՝ ՚ի սուրբ քաղաքն Երուսաղէմ :
Մեք ՚ի յայն փայտն եմք յուսացեալ յոր Տէր Յիսուս բեւեռեցաւ,
Եւ խոնարհեալ երկրպագեմք աստուածընկալ սուրբ նշանին :

Ի տասներորդում երեւի Խաչն լուսով հրաշալի,
Քրիստոնէից պարծանք յայտնի, ուրացողաց կոծօղ լինի :
Եօթնապայծառ լուսով փայլի, եկեալ ՚ի Գողգոթա կանգնի,
Յամէն աղգաց երկրպագի յարածգական յաւիտենի :

(*) Կետագրեալ տողերը՝ ինչպէս յայտնի է, երկրորդ երեւումը կամ օրինակը ցոյց տուած պիտի լինի բանաստեղծ հեղինակը, բայց դժբաղդարար մեր ձեռքն եղած բոլոր օրինակներն ալ թերի ունենին : Հեղինակը, եթէ չեմք սխալիր, չորեքտասներորդ դարուն մէջ ծաղիկեալ վարդապետաց ուսումնական դասուն կը վերաբերի :

ՃԱՄԱՆԱԿՆԵՐԿԱՆՆԵՐ

Անցեալ տարուան երաժշտութի պատճառաւ տեղւոյս վաճառանոցի մէջ սպառելի նիւթոց և ուտելեաց թանկութիւնը բաւական զգալի եղած էր. մանաւանդ ամենէն դժբարինը որ էր ջրոց կողմանէ սուրբ քաղաքիս բնակչաց քաշած նեղութիւնը. նշանակութեան արժանի էր. և որքան այս մասին կողմանէ դեռ նեղութիւնը կը շարունակէ, բայց մեծ յոյս ունիմք որ առաջիկայ աշնան անձրևներն այս տարի կանուխ պիտի սկսին, և արդէն խի նշաններն ցոյց տուին անցեալ շաբթու : Ասիայն գոհութիւն Աստուծոյ ցորենի գինը բաւական իջաւ և գրեթէ հարիւրին քսան տարբերութիւն մի ունեցաւ, այսինքն տեղւոյս չորի՛ որ վեցուկէս լիոր է, այսինքն իբր տասն և չորս օլտայ և կէս, և 30—32 դահեկանի կը ծախուէր, 25 դահեկանի իջաւ, խի պիւրին գինն է լիորը (900 տրամ,) հինգէն մինչեւ եօթը դահեկան ըստ տեսակին : Հայս ունինք Աստուծով որ անձրևներն սկսելով այս գիններն աւելի պիտի իջնան :

—Քաղաքիս մէջ գաղղկոցի մայրապետաց նորաշէն վանքին մէջ գրունուած կենդանի ջուրը, որու համար բաւական յուզմունք եղաւ անցեալները տեղական կառավարութեան և Վաղղկոյ հիւսիստոսին մէջ տեղը, որ շէր ուզեր և զինու. զորութեամբ կ'ընդդիմանար յանձնել յիշեալ ջուրը քաղաքիս հասարակութեան ձեռքը. վերջապէս Արևնիֆ էֆէնտիին և Վաւմասիսի բնդհանուր կուսակալ Ասեմասիսը Ահմետ Ահշիտ Փաշայի հոտեղած ժամանակ ժողովով քննութիւնը ըլլալով յիշեալ ջրին սեփականութիւն

վրայ, և հաստատուելով որ երեք հազար տարիէն աւելի շէնք մի է անոր ջրանցքը և աւազանները, որ Վաղղկոցի մայրապետաց վանքէն և անկէ ալ աւելի անդիէն սկսելով կը հասնի մինչեւ արդի մեծ զորանոցին տակը, որ ի հնուամէն Հերովդէս թագաւորի պարտն էր : Աստի կառավարութիւնը շարունակել տալով իր ստրերկրեաց հետադատութիւնները նորէն սկսաւ մտքը տալ բարձր ջրանց քննըն որ լեցուն են տղմով. նոյնպէս քակել տուաւ այն թումբը զոր վերոյիշեալ մայրապետաց վանքը շինել տուած ժամանակ կանգնած էին որպէս զի եկած ջուրն արգիլուելով միայն իրենց պիտոյիցը գործածեն, որով մեծ զրկութիւն մը ըրած կը համարուէին հասարակութիւն : Այժմ յիշեալ ջուրին քանի մի տեղաց բերաններ բանալով սկսաւ է գործածութիւնը, որ արդարեւ մեծ պատիւ և շնորհք կը համարուի օսմանեան մեծազոր տէրութեան :

—Այցին Ասեմութիւն Արևնիֆ էֆէնտիին և Վաւմասիսի Ասեմասիսը կուսակալ Ահմետ Ահշիտ Փաշան Փաշայն ի կողմանէ Վարձրագոյն Վըրան իրենց յանձնուած պաշտօնը, որ էր վանական հասարակութեանց մէջ ի վաղուց հետէ ծագած սուրբ տեղեաց սեփականութեանց խնդիրները քննել և տեղեկագրել, առանց խառվութեան մը կատարելէն յետոյ, ամոյս 6 ին մեկնեց ան յատուկ շոգնաւալ ի Վերսթ, և անկէ ի Վաւմասիս :

Աղած քննութիւններուն տրուելիք որոշումները, ըստ օրինաց արդարութեան Ռ. Վուռը պիտի տայ :

Յիշեալ խնդրոց կարգը կը համարէր նաև Յոսպէ եղած Հայոց և Յուսայ քարանձիւնները, որոնք բաւա

կան տարիէ հետէ տէրութեան ձեռքն ըլլալով, անդեալ ամիս տեղւոյս կառավարութեան հրամանագիր եկած էր զանոնք իրենց տէրելուն դարձրնելու : Այն հրամանին վրայ Յունաց քարանձինան անմիջապէս իրենց յանձնուեցաւ, իսկ Հայոցը պատճառաւ իւրք ետ թողուեցաւ, թէ պէտեմի և նոյն հրամանն եկած էր Բ. Ղրան կողմէն, Վսեմ. Սեհմեա Նշիտ փաշայն ըստ ճանաչելով Հայոց իրաւունքն ալ, հեռագրեց այն ժամանակ ՚ի Պոլիս և առանձին գիր և սյուզարիեց առ Բ. Ղուռն յուսադրելով զնորին Վեննապատիւ Սրբազնութիւն որ միամիտ լինի անոր յաջողութեց վրայս իւր գահակալութենէն ՚ի վերէ գլխաւ որ հոգ ըրած էր իւրեան՝ Նգիրպատտի կալուածներէն յետոյ զայն ալ առ սուրբ Վթռն գարձրնելու :

— Վնոյս վերջին օրը հասաւ ՚ի Ս. քաղաքս Վամասկոսի գաւառի ընդհանուր զօրաց հրամանատար Վսե. Նզգէթ Փաշայն, որու ընկերացած էր նաեւ նորին իրաւասութեան ներքեւ գտնուող համանուն Նզգէթ Փաշայն լիվայի աստիճանով, Նրցին Վսեմութեան գալուստը իրենց հրամանատարութեան ներքեւ գտնուող գաւառապահ զօրաց քննութեան համար էր : Հետեւեալ օրը Վսե. Սրբ. բազան Պատրիարքը փութացաւ տնտեսութեան երթալ, և նոյն օրը ընդունեց անոնց փոխադարձ այցելութիւնը, զորոնք արժանաւոր պատուով հիւրասիրելէն յետոյ, յառանգաւորաց դպրոցն և ստարաւ զերենք, ուր Ս. Յակովբեան Սանունք քաղցրալուր երգերով գիմաւօրեցին նոցա, որոնք տեսնելով ուսումնարանին թէ նիւթական հոյակապ շէնքը և թէ բարեկարգութիւնը գոհ սրտով բաժնուեցան :

Յիշեալ Վսեմափայլ Փաշայ. քիչ օրէն պիտի դառնան ՚ի Վամասկոս :
 — Այս օրերս հասաւ հոս կոտանդինուսօլիսէն մեծայարգ մահտեսի Սարգիս Խալիֆայն Նշմէյի, յատուկ պաշտօնիւ նորագելու Սուլթան (Օմարայ մեծ մզկիթը հրամանաւ Բ. Ղրան : Յիշեալ ազգային ճարտարապետը, ինչպէս յայտնի է, Ս. Վթռոյս նորաշէն պատրիարքարանը շինողն է, ՚ի կենդանութեան հանգուցեալ Յուլհաննէս Պատրիարքին, որուն հոյակապ և գեղեցիկ շէնքը բարձր այցելուաց տեսութիւնը կը գրաւէ և մեծ պարծանք կը համարի ընդհանուր ազգիս :

ԿԱՐԳԻ ԳԻՏՈՒԹԵԱՆ

Չորս են կարգք գիտութեան :

Նախ՝ որ գիտէ, և գիտէ որ գիտէ, տակ՝ չեմ բաւական խօսելոյ : Սա իմաստուն է, ուսիր ՚ի սմանէ :

Նչորրորդ՝ ոչ գիտէ, և գիտէ որ ոչ գիտէ, և խոստովանի թէ ոչ գիտեմ : Նշ սա բարի է, ուստ զսա :

Նրորրորդ՝ որ ոչ գիտէ, և անգիտանայ թէ ոչ գիտէ, և խօսի անգիտաբար : Սա յիմար է և ոչ գիտէ զինքն եւ զտգիտութիւն իւր սրպէս զչոր հիւանդ՝ զորթո զսա :

Չորրորդ՝ որ ոչ գիտէ, և գիտէ զի ոչ գիտէ, և սնափառ հպարտութեամբն ըկի և խօսի զոր ոչ գիտէ : Նշնախսին տգէտ և լիրք է, փախիր ՚ի նմանէ :

Յ Ա Ն Կ

Ս Ե Պ Տ Ե Մ Ի Ե Ի

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն Ի

Պատասխանիք և լուծումն խաբէութեանց հիմնա-
կան տարբերութեանց կաթուղիկէ և Վջմիած-
նական դաւանութեանց . (շարահայր-իւն) . 199

Կատոնի՛ յաղագս բարւոք կենցաղավարելոյ . 210

Մեծապատիւ ժողով . 212

Թովմաս Երիցու երգ զուարճութեան . 219

Տաղ սրբոյ խաչին . 220

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ի

Կարգ գիտութեան . 222

Բ Ա Ժ Ա Ն Ո Ր Դ Ա Գ Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ի

Ա. Սիօնը ամէն ամիս կը հրատարակուի 24 էրեսէ բաղկացեալ մեկուկէս
ութածալ թղթով :

Բ. Տարեկան զինն է Երկու արծաթ Մեծիտիյէ հանդերձ ճանապարհի ծախ-
քովը կանխիկ վճարել :

Գ. Ձատ տետրակ առնել ուղղը : պէտք է ամեն մէկ տետրին շրս դա-
հեկան վճարել :